Ն. 4731 — 1881 ՕԳՈՍՏՈՍ 28 ՇԻՄԱՍ

22 ԻՆՃԻ ՍԷՆԷ

ԱԼԱՖՐԱՆԿԱ ՍԵՊՏԵՄԲԵՐ 9 ՇԻՄԱՍ — Ն. 4731

ՓԻԱԹԼԱՐ

Խթանպօլ իչին
Պիր սէնէ մէճիտիյէ 3
Ալթը այ „ 4
Իւչ „ „ 2

Պիր նիւսխէ 20 փարա։

Թաշրաալար իչին
Պիր սէնէ, մէճիտիյէ 10
Ալթը այ „ „ 5
Թօթա իւճրէթի պէրզէ այիտ տիր։

Անատոլուի Լեռֆեար

ՄԻԻՆՍՏԻԻ ԷՐՃԻԵՍ

ԻԼԱՆԼԱՐ

Պիրինճի տէֆա իչին սաթըրը 3 ղր.
Իքինճի „ „ „ 2 ղր.
Իւչիւնճիւ „ „ „ 1 ղր.

Իլան սրբասընա գօնդուրմաճան իլանաթ ու իխթարաթըն սաթըրը 5 ղր.

Մէճթուպլար Կ. Պ. Փանոսեան խանէնէ եազըլըր

Խթանպօլտա, Գալաթատա Բէնլիէնպիհ-պազարընտա Իրսի խանընտա Ն. 41։

20 ՓԱՐԱ.

1298 ԱՂՕՍԹՕՍ 28

1298 ՇԷՎՎԱԼ 10

20 ՓԱՐԱ.

ԹԷԼԷԳՐԱՖ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Բէթրէսպուրգ, 8 սեպտ.

Զար հաղրէթլէրի տիւնքի կիւն, Բէթրհօֆտա, Տանցիկէ միւթէվէճիհէն Տերժավա նամ սէֆինէնէ բաքիպ օլմուշտուր։ Միւշարիէյհ Տանցիկտե իմպէրաթօր Կիյեսմ իլէ կէօրիւշէճէք տիր։

Ժուրնալ տը Սէն-Բէթրէսպուրգ դաղէթասը, պու վագըատան պահպա տիեոր քի, Թայմս դաղէթասընդն իֆատէսինէ բաղմէն, Տանցիկ միւլագաթը ասլա մէմնուպտէն խարիճ տէյիլ տիր, վէ իմբէրաթօր Կիյեսմուն Բուոյա հուտուտու եաթօր Կիյեսմուն պուլունմասը, մէղքիւր միւլաղընտա սեպեպ վիրմիշ օլաք, պու իսէ, իքի մէմլէքէթլէր իլէ անլէրին հիւքմտարլարը միեանընտաքի միւնասէպաթըն տօսթանէ հալինի կէօսթէրիր, վէ միւսթագպէլ իչին սուլհ ու սալահ վէ էմնիյէթէ պիր բէհին տիմէք տիր։

Իքի իմբրդրաթօրլարըն միւլագաթը, եալընըզ պիր դաչ սաաթ իմթիտատ իստէճէք տիր։

Բրէնս Պիզմարգ, ճիւլուսունտան պէրու իւք տէֆա օլարագ իմբէրաթօր Ալէքսանտրը թէպրիք իթմէք իւզրէ, մէղքիւր միւլագաթտա հազըր պուլունաճագ տը։

Զարըն դայպուպէթի պիր գաչ կիւն տէվամ իստէճէք տիր։

(Լէվանդ Հերալտ ֆախրոս Ռեյտէր-ֆլը)

Սմիրնա, 8 սեպտ.

Վօլտան պա Թէլէկրաֆ պիւլտիրիլտիկինէ կէօրէ, ախիրէն Ալմիրօտա գօնանընդ իստէն իսկէնտէր բաշանընդ էմրի իւզէրինէ, Վօլօ իլէ Ամիրօ պէյնինտէքի Թէլէկրաֆ խաթթլարը գաթթ օլունմուշ տուր։

Լարիսանընդ թախլիեէսինտէն սօնրա, Վօլտա դաեէթ ճիւզի պիր դուվվէր միւսթահֆըզա գալաճագ տը։

Օսմանլը մէմուրլարը Ֆամիլեալարը չուէանատէ Վօլտա կէլիպ, Տէրիսաատէթէ միւթէվէճիհէն սէֆինէլէրէ բաքիպ օլուեօրլար։

Ֆարսալ իլէ Թըրհալանընդ Իսլամ օլան պէյլտիեէ միւտիրլէրի, հիւքիւմէթի եունանիէեէ պիր Թէլէկրաֆնամէ քէշիտէ իստէրէք, Թախլիեէ վէ իշզալ մատէսինին գան տէօքիւմէքսիզին իճրա օլունմուշ օլուղունտան նաշի պէեանը մէմնունիյէթ իթմիշլէր, վէ մէմլէքէթին գրալըզ հիւանի իտարէսի սաեէսինտէ թէզեիտի մամուրիեէթ իտէճէկի իմիտինի իֆատէ իսլէմիշլէր տիր։ Այնի հիսսիեաթը պէեան իթմէք իչին, Ֆարսալ միւֆէթթիշի տախի պիր Թէլէկրաֆնամէ քէշիտէ իթմիշ տիր։

Լօնտրա, 8 սեպտ.

Մաեօ գօնթլուղու տախիլինտէ Գասթէպար չէհրի զըլլասընը պէրհավա իթմէք իչին, տիւնքի կիւն պիր սուի գատտ վուգու պուլմուշ տուր։

Պէրլին, 8 սեպտ.

Զար հաղրէթլէրի տիւնքի կիւն Տէրժավա Նամ սէֆինէյի իմբէրաթօրիեէ բաքիպ օլարագ, Տանցիկ չէհրինէ ազիմէթ իթմիշ տիր։ Բրէնս Պիզմարգ իլէ գօնթ Մոլթքէ միւլագաթտա հազըր պուլունաճագլար տը։ Պու վագբաեա, պուրատաքի բօլիթիգա տայիրէլէրինտէ, կէրէք Ալմանիա իլէ Ռուսիա պէյնինտէքի հիւսնի միւնասէպաթը թէէքիտինէ, վէ կէրէք Ավստրիա իլէ Ռուսիա պէյնինտէքի հիւսնի միւնասէպաթը թահքիմինէ տէլալէթի նօգթասընտան նազար օլունտուղու հալտէ, ֆէվգէլատէ պիւյիւք պիր խօշնուտեէթլէ պաղըրմադտա տը։ Շիմտի պու միւլագաթը, սուլհը ումումի վէ իւչ իմբէրաթօրլարը տօսթլուղունու մուհաֆազա իթմէք մագսատինէ միւպթէնի օլարագ թէրթիպ օլունտուղունա զահիպ օլունմուշ տուր։ Բօլիթիգա պէմի, մէղքիւր միւլագաթը միւթմէյին ատտ իսլէմէքտէ տիր։

ՄԻԻԹԷՆԷՎԻՅԷ

ԹԷՎ. ՃԻՀԱԹ

Տախլիեէ մուհասէպէճիսի Միւճէտտին էֆէնտի հազրէթլէրինէ բիւթպէի ուլէա սընբքը էվվէլի։

Խաղինէի էվրաղ միւտիրլիկի, ատլիեէ ումուրը հուդուգիեէ միւմէյյիզի սապրդ Շէֆիզ պէյ էֆէնտիյէ թէվճիհ։

Գապը Ալի հուդուգ միւշավիրլէրինանէն Բարնիո էֆէնտի հազրէթլէրինէ բիւթպէի ուլէա սընբքը էվվէլի թէվճիհէյէ, թէպտիլէն իբրինճի բիւթպէտէն պիր գբթա Մէճիտի նիշանը զիյշանը իհսան պույրուլմուշ տուր։

—

Տէրվիշ բաշա հազրէթլէրինէ Տէրիսաատէթէ տավէթ օլունտուղլարընը Իսթանպուլ դաղէթասը, եազըեօր։

—

Բէֆիզ Իմիզ Վ.ադբթ դաղէթասընդն, Մահմպուտ խտարէի պէհլյէսի թարաֆընտան վուգու պուլան թէնպիհատա թէվֆիգ հարէքէթ իթմէտիկինտէն տօլայը, պիր միւտէթի զայրի մահտուտ իչին թահիլ խիրմիշ օլուղունու, մահթէսիֆ թէրճէմանը Հագբգահատա օգուտուգ։

—

Ինկիլիզ տային վէքիլի Մ. Պուրգ, քէնտիսինի կէօրմէք արզուսիյլէ Պիւյիւք-տէրէեէ կէլէն զէվահրը, նաֆիլէ եէրէ եօրուլմամալարը իչին, պունատան պէօյլէ զիեարէթճիլերի սապահլաերն ատաֆ. սաաթ տօգուզ պու չուգտան ան պիրէ գատտ դապուլ իտէճէկինի, դաղէթալար վարբթասը յա իլան իթմիշ տիր։

—

Լէվանթ Հէրալտ դաղէթասը տիեօր քի, տային վէքիլլէրիյլէ Գալաթա պանքէրլէրի արտսընտա թատթի օլունան էֆքեար, բէք չօգ միւդաքէրատա հաճէթ գալմտեարադ, հէր իրի թարաֆ իչին տախի շայեանը գապուլ պիր մուվաֆֆագատ հասըլ օլաճաղընա տայիր էօթէտէն պէրու պէյնէ էհալի պիրլէշմիշ օլան պիր զանընը իտապէթինի մէյտանա չբգարմըշ տը։ Գալաթա պանքէրլէրի պիր ֆիքրի իթիլաֆքեարանէտէ պուլունուեօրլար։ Միւմանիլէյհիմ պանքէրլէր, միգատարը ֆայիզի եիւզտէ 8 տէն 5 է թէնզիլ սէ վէ պու նիսպէթտէ թէդասիթի սէնէվիեէյի թէմտիտէ մուխալիֆէթի կէօսթէրմէմէք իմիշլէր։

Գալաթա պանքէրլէրի եէտինտէքի ըէհինին, կէլէճէք յունվար պիրինտէն իթիբարէն, տահա սէքիզ սէնէ միւտէթի, վէ սէնէվի պիր միլեօն լիրա թադսիթ իլէ եիւզտէ 8 ֆայիզի վարտը։ Էկէր սէնէվի թադսիթլէրին պիր բուսպ միլեօնու թէնզիլ, վէ ֆայիզ տախի եիւզտէ պէշէ թէնզիլ օլունուր իսէ, պանքէրլէր մանթլուպլարընը օն սէնէտէ իսթիֆա լտիպ, սէնէվի տային վէքիլլէրինէ 250,000 լիրա վիրմիշ օլաճագլար տը։ Պու իթիլաֆը գապուլ էթտիրմէք իչին, թէզեիտի էմնիյէթ իտիպ, պանքէրլէրին պու ճիհէթտէն միւսթէֆիտ օլուղուրը կէօսթէրիլմէլի տիր։

—

Տէվլէթի Ալիեէ ալէյհինէ իտարէի լոտան իթմէքտէ օլտուղլարը Պապը Ալի Թարաֆընտան խապէր ալընաճագ էճնէպի դաղէթալարընդն, Տէրիսաատէթէ կիրմէսինի ամէն իթմէք իւզրէ, Թարաֆը Պապը Ալիտէն իճրա օլունաճագ թէպլիղաթը, սիւֆէրայի էճնէպիեէճէ միւնասիպ կէօրիւլմէք, իճապը իճրասընա գարար վերիլտիկինի պաղէթալար եաղբեօրար։

Շիմտի քի հալտէ, մէմլիքի Եահանէեէ կիրմէեէրէրի մէճլիս օլան Ֆրանսըզ դաղէթալարը. Եարիվարի, Ժուրնալ տէ Տէբատ, Կոլուա վէ Բէբիւպլիք Ֆրանսէզ դաղէթալարը տարարար։

—

Կէչէն կիւն, Սաղըզտա պիր պիւյիւք զէլզէլէ վուգու պուլտուղունու եազմըշ իմիք։ Ալընան խապէրլէրէ կէօրէ, պու զէլզէլէ պիրինճի հարէքէթ գատտ չիտտէթի օլուպ, հաթթա մուախխարէն եաբբըմշ օլան պարագալար եըգըմշ վէ տէնիզ տախի ֆէվգէլատէ սուրէթտէ տալկալանտաղընտան, պաղը վարօր վէ դաեըղլար գարաեա տիւշմէք տէրէճէսինէ կէլմիշ տիր։ Պու չիտտէթ իւզրինէ, մուգատտէմ իպտիդայի իչին օրաեա կիթմիշ օլան եէրլիլէր, պէ թէքրար տիւչարը խէվֆ օլարագ, պունլարըն պիր գաչը եինէ չէհրի թէրք էյլէմիշլէր տիր։

—

Վան կէօլինտէ վարօր իշլէթմէք իւզրէ, մուգատտէմ իմիթեազ թալէսինտէ պուլունան պիրինին իսթիխբարընը գապուլ օլունտուղունա տայիր Եուրայի տէվլէթճէ պու քէրրէ պիր մագսատա թանպիմ օլունմուգտա օլտուճու հադդընտա, Վագբթ դաղէթասընտա նագլէն, տիւնքինիսխէմիզտէ տէրճ իտիլէն հավատս, ըէսմէն թէքզիպ գելընմըշ տը։

—

Տիւնքի կիւն Տէրիսաատէթէ վիրուտի պէքլէնիլէն Ֆրանսա սէֆիրի Մ. Թիսօեա, Պապը Ալի նամընա իֆտի մէրասիմի խոշամէտի իչին, խարիճիեէ նէզարէթի մէմուրլարընտան պիրիսի, պիր վարօրը մնխասուսէ բաքիպէն, տիւնքի կիւն Պողազ իչինէ կիթմիշ տիր։

—

Էվվէլքի կիւն Օսմանլը բօլիթիգա տայիրէլէրինտէ տէվէրան իտէն պիր շայեաեա կէօրէ, Իրան շահընընն կէլէճէք իլը պահարտա իճրա իտէճէկի սէյեահաթտա, Տէրիսաատէթէ տախի ուղրտեաճաղը, Թէհրանտան ալընան մնալիմատան անլաշըլմըշ օլաուղունու Իսթանպուլ դաղէթասը եազըեօր։

—

Ինկիլթէրրանընդ Մբսրը ժէնէրալ գօնսօլոսու օլուպ, Մբսրը վուգուաթը հագգընտա Պապը Ալինին էֆքեար վէ նէյյաթիընը անլամագ իւզրէ, 10–15 կիւն մուգատտէմ Տէրիսաատէթէ կէլմիշ օլան Մ. Մալէ, մահէլլի մէմուրիեէթինէ միւթէվէճիհէն կէլէճէք սալը կիւնիս Ռուսիա գումանեասը վաբօրույա Իսկենտէրիեէ ազիմէթ իտէճէք իմիշ։

—

Էճնէպի տային վէքիլլէրի Մ. Գուրգ իլէ Մ. Վալֆրէյ, պարօն Մէեէր վէ Մ. Բրինքէր, տիւնքի կիւն սաաթ ալթըտա, Շուրայի տէվլէթ տայիրէսինտէ, քէնտիլէրինէ թախսիս օլունան մահէլլատէ, մալիեէ գօմիսիօնու ազալարը տախի հազըր օլտուղլարը հալտէ, պիլիճթիմա, միւդաքէրատա սաաթ օնտա գատտ իմթիտատ իթմիշ, վէ խիթամընտա, Շուրայի տէվլէթ ըէյիսի Սէրվէր բաշա վէ Մալիեէ նազիրը Միւնիր պէյ էֆէնտի հազարաթը, խիլաասայի միւզաքէրատը տրդ վէ իֆտատ իթմէք իւզրէ, պաշ վէքիլ բաշա հազրէթլէրինէ նէզտինէ կիտէրէք, իբի սաաթ գատտար օրատտա գալմըշլար իսէ տէ, գօմիսիօնընն միւզաքէրէսի կիզլի թուբուտաղունան, պու մէճլիստէ նէ կիպի միւզաքէրատ վուգու պուլտուղունա տայիր մալիմատ ալընամամըշ տը։

—

Էվվէլքի կիւն Թուղլաեա կէլէն պիր թադըմ քէօյիւլէր, գարիեէյի մէղքիւրէ ճիվարընտա միւքէմմէլ վէ միւսլյահ Զէրքէսլար թարաֆընտան թէվգբֆ խիրմիշ օլտուղլարընը նագլ էյլէմիշլէր տիր։

Սէյտ ու շիքեարա կիտէնէրէ իսթար։ (Ինդանպուլ)

—

Արա սըրա, շէհրիմիզ սօգագլարընն ումուրը թանզիֆիեէսի խուսուսունտա, տէվայիրի պէյէտիեէրին նազարը տիգգաթլարընը տավէթ իթմէք իւզրէ, զաղէթալարտա պէհնտի մախսուսլար վէ միւթալաալար կէօրիւլիր խէ տէ, էսէֆ օլունուր քի, պու խուսուսա չօգլուգ էհէմմիեէթ վերիլմէտիկինտէն, սօգագլարըմըզընն ումուրը թանզիֆիեէճէ լիւզումի տէքեար օլան իսլահը, հէնուզ լաեըզըյա իճրա խիրմէմէքտէ, վէ բէք չօգ եէրլերտէ բիսլիք վէ մուրտարլըգլար պագի գալարադ, ալէյհուսուս չու մէվսիմտէ սըհհէթի ումումիեէճէ, մազարրաթը ումումիեէյի մուճիպ օլաճաղը էմրի թապիի պուլունմագտա տը։

Պու գապիլէն օլմագ իւզրէ, պիզ տախի զաղէթաճըլըգ վազիֆէմիզ իգթիզասընճա, սայիր տէֆարարումումիսլահաթը թանզիֆիեէեէ տայիր պագը միւթալաաթտա պուլունմուշ օլաուղումուզ կիպի, պու քէրրէ տէ եալընըզ իգամէթ իթտիկիմիզ խանէն իթթիսալինտէքի վէրանէնին, սըհհէթի ումումիեէյի մուզիրը հալի հագգընտա մէրճինին նազարը տիգգաթընը տավէթ իլէրիզ։ Նէյլէք քի, մէղքիւր վիրանէ, պունատան չէնտ մահ ադտէմ էպնիեէ օլուպ, սագաթ օրմասը հանիեէ օլուպ, սագաթ օրմասը հանիեէ, հէմտ իթտիրիլտիկինտէն պէրու, պրագալըմ թօբրագ վէ մալօղլարընն թէքմիլէն գալարընընմասընտան, բիւզկեարը հավարատա, թօզ վէ թօբրագլարընն, ճիվար խան վէ տիւքքեանլարընն բէնչիրլէրինտէն իչէրիեէ կիրտիկինի, պունատան տահա պէտթերի չուտտ քի, մէղքիւր վիրանէ, օրատան կէչիպ կիտէնէրէ ատէթա պիր ապտէսթխանէ օրմուշօլտուղունտան, հէր կէչէն պիր քէրրէ օրաեա ուղրաեաղ, իհթիեաճընը կէօրմէքտէ, վէ պունատան հասըլ օլան թէաֆֆիւն իսէ, շիմտիտէն էթրաֆը իհաթա իթտիկի թագտիրտէ, եաղմուրլար տախի իւսթէ կէլտիկինտէ, պիթթագի տահա ֆէնա թէէսիր իտէճէկինտէն, վէ պու հալին իսէ պագասը, էօյլէ պիր Գալաթանընն մէրքէզի օլան պիր մահէլլատէ վէ մինթաղամ վէ ճէսիմ խանլար վէ մաղազալար ճիվարընտա ճայիզ օլամաեաճաղը շէօյլէ տուրսուն, օրալարճա սըհհէթի ումումիեէճէ մագարրաթը տէրքեար օլաուղունտան, պու հալին էօնիւնիւ ալմագ իւզրէ, մէղքիւր վիրանէ, Ալթընճը տայիրէ լի պէլէտիեէ թարաֆընտան թախթաբէրտէ չէքտիրիլմէսինի ամէնդանէ սուրէթտէ թափիեէ իտէրիզ։

—

Ուն գաբանընտա մանտալըգ իտէն Տիմբիկլի Հասան նամ չախա, կէչէն կիւն, սաաթ օն պիր բատտէլէրինտէ, Պէյօղլունտա, Մաճարտա, Պիյիւք Պիլէզիք սոգաղընտա, պիր ֆահիշէխանէեէ կիտէրէք, տոթթունուն ահվալինի սիւալ խտիպ, ինթիզարընա մուխալիֆ ճէվապ ալմասընտան տօլայը, պէլիեէքլի պղչաղը, քէնտի քէնտիեէ կէօպէկի ալթընտան սաբլամըշ, վէ խթիճվապ օլունտուգտա, պալէատէքլի եաղբլանը պէեան իթմիշ, վէ պինտէն ալէյհ, թէտավի օլունմագ իւզրէ, Ալթընճը տայիրէ խաթաթխանէսինէ կէօնտէրիլմիշ տիր։

—

Տիւնքի կիւն Թօրգաբուտա Քէմիքլի պուրուն նամ մահալլէ սաքինլէրինտէն հաճի Վասիլ նամ քիմէանէնին զէվճէսի, զէվճինի զէհիրլէմէքլէ, մէրգումմ Վասիլ միւթէսիրէն վէֆաթ իլլէմիշ տիր։ Մէզպուրէ զապբթա թարաֆընտան ախղ ու կիրիֆթ օլունմուշ, վէ բիվաեէթէ կէօրէ, իշպու ճինաեէթին սէպէպի, մէրգումէնին տիկէր պիր ատէմ ալէյհագասը օլուպ, անընրա էվլէնմէք իսթէմէսի իմիշ։

—

Զըդան բաղար իրթէսի կիւնիւ քէօբրիտտ բէտէրինի դաթլ խտէն տէլիգանլընընն օ ագշամ ադլընա խիֆֆէթ կէլիպ, պիչարէ Պաղը զաղթիեէ խաթթախանէսինէ կէօթիւրիլմիշ, վէ օրատա աթընպպ թարաֆընտան պատ էլ մուայեէնէ, հալի իւզրինէ պիր բաբօրթօ թանզիմ գելընմըշ տը։

Մէրգումմ տէլիգանը տիւն ագշամ Թօբթաշտա քի թիմարխանէեէ կէօնտէրիլմիշ տիր։

ՐԷՍՄԻ

97 սէնէսի մարտ վէ նիսան թագսիթլէրինին 1000 զրուշտան եօգտրը, եանի 1001 զրուշտան 5000 զրուշա գատտր օլան թագսիթլէրինէ մուգապիլ, չէհրի իլտուլան պէչինճի ճիմատա իրթէսի կիւնինտէն իթիպարէն, էմնալի միսկլու, էյլեամը մախսուսէսինտէ, կէօմրիւքտէն էշեաեը այնիեէ ալընմագ, վէ պէհէր կիւն իչին 20 չէր ատէտ օլմագ իւզրէ, աղօսթոս բուսմինին 30ունճու բաղար իրթէսի կիւնիւ, խոթէք իտէնէլէրէ, խաղինէի ճէլիէտէն 427 ատէտ պիլէթ թէվզի վէ թագսիմ խտիլէճէկինտէն, քէյֆիեէթ մանլիմ օլմագ իւզրէ իլան օլունուր։

ԹԱՍՀԻՀ

Տիւնքի նիւսխէմիզին թէլէկրաֆ հավատխաթը սբրասընա միւնտէրիճ օլան Իսկէնտէրիեէ թէլէկրաֆընընն Ատէնատէ զուհուրինի խապէր վէրտիկի դօյէրա իլլէթինէ թութուլանլարընն 37 քիշիտէն 30ունու թէլէֆ օլտուղու եաղբլմաճագ իլքէն, սէհվէն 37 քիշիտէն 30 քիշինին թէլէֆ օլմուշ եաղբլմըշ օլտուղունտան, թահիհինէ լիւզում կէօրիւլմիս։

ՎԻԷՆՆԱՏՍ.

ԶԻՆ ՍԷՖԱՐԷԹԻ ՀԷՑԵԷԹԻ

Ավսթրիա իմբէրաթօրու հաղրէթլէրի, ալաֆ. օգոստոս 26նճը ճիւմաա իրթէսի կիւնիւ, Զինին սէֆարէթ հէյեէթինի գաղուլ իթտիկինտէ, սէֆիր Լի-Թօնկ-Բաօ իթիմանամէլէրինի թագտիմ իթմէք միւնասէպէթիյլէ, Ալմանճա չու աթիտէքի նութգու իրատ իյլէմիշ տիր. «Հա՛շմէթլու իմբէրաթօր հաղրէթլէրի, համիլ օլտուղում իթիմանամէլէրի քէմալի հիւրմէթլէ Զաթը հաշմէթմէապլէրինիղէ թագտիմէ, քէսպի ֆախր իյլէրիմ։ Պէրլինտէ պիր խայլի սէնէլէր գալմազլըղըմ, Ավսթրիա—Մաճարիսթան տէվլէթինին, Էվրօբանըն մուազզամ տէվլէթլէրի միեանընտա զաեէթ ալի պիր մէվգը իհրազ իթմիշ օլմասը յլա, վասըլ օլմուշ օլտուղու մէտէնիյյէթին էն եւիւքսէք տէրէճէսինտէն, Ղարպէն պիլճիւմէ միլլէթլէրինին թէհայեւիւրինի ճէլպ իտէպիլմիշ օլտուղունա աճիզլէրինի իսկեաթ իթտիրմիշ տիր։ Վասթանըմտա կէօրտիկիւմ հալէ նէզարէն, պու տույղուեա քեաֆֆէյի շարգ միլլէթլէրի հիսսէտար տըրլար։ Հէր ֆուրսաթտա տայիմա եէկտիկէրլէրինէ ասարը թէվճճիւհ իպրազ իթմիշ օյան Ավսթրիա վէ Զին տէվլէթլէրի միեանընտա ազա օլունան թիճարէթ ահտնամէսի ստեէսինտէ, իւքի մուազզամ տէվլէթլէր պէյնինտէքի միւնասէպաթը սուլհբէրվէրանէ կիւն պէ կիւն օլ տէրէճէ թէվէսսիւ իյլէմէքտէ տիր քի, պահրէն վէ պէրրէն պիրիպիրիլէրինի բապթ իտէն միւթէատտիտ վէ միւնթազամ թուրուգըն, պիրի պիրինի թէֆրիգ իտէն մէսաֆէյի պիր նէվի իզալէ իթտիկինի զանն իթտիրմէքտէ տիր։

«Էվրօբանըն պիլճիւմէ միլլի միւթէմէտտինէսինտէն, շիւպհէսիզ Զաթը հաշմէթմէապլէրինին թահթը թէպաիեէթլէրինտէ պուլունան էհալիի մուազզամա, իւք տէֆա Ասիանըն էհալիլէրիյլէ միւնասէպաթը սուլհճուեանէ հուսուլինէ չաբզմիշ վէ մուվաֆֆագ օլմուշ տուր։ Իշթէ, հիւքմտարը մաթպուամըն պիր Ասիա տէվլէթինէ վէքեալէթ իթմէքլիք մէմուրիեէթինի պէնտէլէրինէ իհալէ իթմէքլէ, հիմմէթ պուեուրմուշ օլտուղլարը լութֆ ու շէրէֆէ, պունճա իթիպար վիրտիկիմին սէպէպի պու տուր։ Տէվլէթի մաթպուամըն հիւքիմէթի իսէ, քէմաֆի լուս ատպէդ Ավսթրիա-Մաճար տէվլէթիյլէ միւնասէպաթը սուլհբէրվէրանէ վէ հասէնէտէ պուլունմագըզտա պէրտէվամ օլարագ, իւքի տէվլէթ էհալիլէրինին սատէթի հալլէրինէ եարարմ իթմէկէ հաղը տըր։ Հիւքիմէթի մաթպուամըն խալիսէթինէ ըէհին օլմագ իւզրէ, իշպու իթիմանամէլէրին պիղգաթ Զաթը հաշմէթմէապլէրինէ թագտիմի, վէ հալը սըհհէթլէրինիգէ տայիր մալիւմաթ ալաղը զրմնընտա հիւքիմէթի մաթպուամտան էմր ալտըմ։ Զաթը հաշմէթմէապլէրինինդէն տախի, մաթպուի մուֆախամըմ միսիլու, Ավսթրիա վէ Զին տէվլէթլէրինի բապթ իտէն միւնասէպաթը տահա զիեատէ պէրքէմալ վէ մազպութ գըլմագ իւզրէ, պիր էշէտտի արզու իլէ միւթթասքի պուլունտուղու իթիֆատը դավինտէ օլտուղումու քէմալի հիւքմէթլէ պէեանէ իճթիսար իյլէր, վէ շու տօսթլուղուն կիւնտէն կիւնէ արթարագ, իւքի տէվլէթ հիւքիմէթ վէ էհալիլէրինէ, էպէտի պիր օուլհ ու սալահը մուհասէնաթ վէ ֆէվայիտի թէէմին իտիլէճէկինի գավիէն մէմուլ իյլէրիմ։»

Իշպու նութգտան օճրա՝ սէֆիրի միշարիլէյհ, իմբէրաթօր Ֆըրանսուա Ժօզէֆ հաղրէթլէրինէ, Զին իմբէրաթօրու Ուանկ-Ֆիւ հաղրէթլէրինին Զինճէ վէ Թաթարճա եազըլմըշ օյան նամէսինի թագտիմ իյլէմիշ տիր։ Թաթար լիսանը, շու էանատէ Զինտէ հիւքիմէթ սիւրմէքտէ օյան խանէտանէն լիսանը տըր։ Ավսթրիա իմբէրաթօրու, սէֆիրին նութգունա քէմալի հիւանի սուրէթտէ ճէվապ վիրմիշ, վէ Զինին ահվալը տախիլիեէսինէ տայիր պաղը մալիւմաթ իսթէմիշ տիր։ Սէֆիր վէ մաեէթի, Ճօնպուրն սէրաեընտա, իմբէրաթօր հաղրէթլէրինին սուֆրասընա տավէթ օլունմուշլար տըր։

ՖՐԱՆՍԱ ՎԷ ԱԼՄԱՆԻԱ ԻԹԹԻՖԱԳԸ

Կաղէթ կ'Ավկսպուրկ զաղէթասը, պալէատէքի սերլէվհա իլէ զաեէթ մուհիմմ պիր պէնտի մախսուս տէրճ իթմիշ տիր քի, խիւլասասընը պէր վէճհի աթի պէեան իտէրիզ.

Բուսիա, բանսալիսթիք վէ տախիլի զայլէլէր իչինտէ գալմըշ, վէ Ավսթրիա տախի, միլլէթլէրինին միւխթէլիֆլիկյլէ մէթրուք պիր հալտէ պուլունմուշ օյտուղլարընտան, սբրֆ միլլէթլիք բօլիթիգասը խարիճինտէ պիր իշկէօրէպիմէկէ սէրպէսթ, եաընըզ իւքի տէվլէթ դալմըշ տըր քի, պունլար տա Ալմանիա իլէ Ֆրանսա տէվլէթլէրի տիրլէր։

1870 մուհարէպէսինտէն սօնրա, Ալմանիա իչին իթթիֆաղ օլունաճագ իւքի բօլիթիգա մէսէլէքի վարխտի քի, պիրիսի Ֆրանսաեը, բօլիթիգաճա մահվ իթմէք, վէ տիկէրի անընը պիւեիւմէսինէ միւսաատէ իտիպ, սօնրա տախի տօսթ օլմագ իտի։ Հալ պու քի, պու իւքի շըդգլարտան իւքիսինէ տախի սիւրուք օլուն. մամըշ տըր։ Պու կիւնքի կիւն իսէ, բրէնս Պիզմարգ կէօրիւնիւր քի, իւքինճի մէսէլէքի բօլիթիգաեա սիւլիւք իթմէտիկինտէն տօպաեը էսէֆ իթմէքտէ տիր։ Ալմանլար, Ֆրանսանընը թէվէսսիւիւ, քէնտի մէնաֆիյի մալիեէլէրինէ զարար վիրմէտիքճէ, տէվլէթի միշարիլէյհանընը պիյիմէսինէ նէ՝ գրուգանըրլար, վէ նէ՝ տէ օլ պաղտէ տիւշարը էնտիշէ օլուրլար։

Ֆրանսանընը քեաֆֆէյի էհլի բօլիթիգալարը բէք ալէա պիլիրլէր քի, քէնտի եէնի բօլիթիգալարը, անճագ Ալմանիանընը եարտըմըյլա քէսպի մուվաֆֆագըյյէթ իտէպիլիր։ Պինապէրին, էկէր իթալեան էվլիայը ումուրու Ֆրանսա ճիւմհուրիեէթի ալէյհինտէ պիղէ պիր իթթիֆագ թէքլիֆ իթմէեէ գալգըշըրլար խէ, Ֆրանսըզլարընը, ադըԱարընը զայպ իտէրէք, Ալմանեա իմբէրաթօրլուղունան ինթիդամա գալգըշաճագլարը վագթա գատար, մէզքիւր թէքլիֆի ըէտտ իթմէքլիկիմիզ լազըմ տըր։ Պունունլա պէրաբէր, Ֆրանսա վէ Ալմանեա իթթիֆագը պիղճէ կիթտիքճէ զիեատէ մուհադագ կէօրիւնմէքտէ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Ազգային Ժողովն այսօր գումարեցաւ ի Ղալաթիա ընդ նախագահութեամբ Ս. Պասարիարք հօր և ատենապետութեամբ Յ. Մէրեէմ գուլի էֆէնտիի։

Ատենական մէ քանի գործողութեանց կատարուելէ յետոյ, Կիլիկիոյ Կաթողիկոսական ինդրոյն վրայ երեսփոխանաց ոմանց կողմէ հարցում մը ներկայացաւ Վարչութեան։

Ժողովն յետ երկար վիճաբանութեան, լսելով Վարչութեան և նորա Ս. Գլխոյն տուած տեղեկութիւններն ու բացատրութիւնները, դիւանին կողմէ առաջարկուած հետեւեալ որոշումը քուէարկեց.

«Ընդհ. Ժողովը լսելով Կիլիկիոյ Կաթողիկոսութեան նկատմամբ պատկառելի Վարչութեան պատասխանն, այս մասին Վարչութեան կողմանէ ձեռք առնուած միջոցները խոհեմութեան և պարագայից պատշաճութեան ըստ ամենայնի համաձայն գտնելով, այն խնդրոյն կարգադրութեան հետամտութիւնը կատարեալ վստահութեամբ պարոկաւելի Վարչութեան խոհեմութեան կը յանձնէ ընդ փոյթ իրեն տեղեկագրելու պայմանաւ, և կ'անցնի օրակարգին»։

Այն որոշումէն յետոյ՝ ատենը փակեցաւ 15 օրէն գումարուելու որոշմամբ։

Կը լսեմք թէ Ս. Երուսաղէմայ միաբան Տ. Սամբէ և Տ. Սահակ վարդապետներն Երուսաղէմէն մայրաքաղաքս եկեր են, նուիրակութեան պաշտօնով ուղղակի Կիլիկիա երթալու համար, ուր Ս. Երուսաղէմայ վանքին պարտուց բարձման համար հանգանակութիւն պիտի ընեն։

Զբղան բատար կիւնիւ ազա օրուանն Միացեալ ընկերութիւնուն Եւրոփոխանտան ժողովունա, մէղքիւր ընկերութիւնուն Տնօրէն ժողովու թարաֆընտան, Վանտարի վարժապետանոցա տայիր թագտիմ իտիրմիշ օյան բարօրթօնուն սուրէթինի սթիտէ տէրճ ու պէեան իլէ, օլ պաղտէ ումմանուն նազարը տիգգաթընը տավէթ իյլէրիզ.

Տեարք երեսփոխանք,

Միացեալ ընկերութենց Կեդրոնական ժողովոյ Յունիս 21ի նըստին մէջ, երբ արդի Տնօրէն ժողովին առաջին անգամ կը ներկայանար Ձեզ, պատուարժան երեսփոխան մը դիտել տուաւ թէ չունէինք է ձեռին բաւական մանրամասն յայտագիր մը մեր բռնելիք ուղղութեան նկատմամբ։ Զունէինք արդարև, և չէինք կարող ունենալ, զի դեռ ժամանակ ունեցած չէինք մանրամասն ուսումնասիրել ընկերութեան ներկայ կացութիւնն, որոյ վրայ կարելի է չափել ապագայն։ Այսօր, կատարած լինելով հարկ եղած քննութիւնն, կը փութամք պարզել Ձեր առջև մեր յայտագիր։

Տնօրէն Ժողովն համոզուած է թէ Միացեալ ընկերութիւնք, որք նպատակ ունին կրթութիւն ծաւալել Հայաստանի և Կիլիկիոյ մէջ, իմաստուն և ամենէն աւելի արդիւնաւոր գործ մը կատարած կը լինին, եթէ դաստիարակութեան նախնական ատիճանները միայն մնակեն։ Մեր ընկերութիւն, որքան փայլուն ապագայ ալ որ կարենայ ունենալ, չպիտի կարենայ ձեռք ձգել անպատ գանձեր, Ասիական Տաճկաստանի մէջ բարձրագոյն կրթութիւն ծաւալելու համար, հսկայ գործում ձեռնարկած է Փարիզի Ուսումնասիրաց ընկերութիւնն չգիտեմք ո՛ր ատիճան յաջողութեամբ. միւս կողմանէ, մեր գաւառացի ազգայնոց կրթական վիճակն այնքան յետնեալ է որ ընտիր նախակրթութեան մը կը կարօտի այսօր, որպէս կը հաստատեն մեր ստացած տեղեկութիւնք։

Տնօրէն Ժողովն, իրաց այս վիճակին գիտակից, կուգայ յայտարարել Ձեզ թէ իւր յայտագիր պիտի պարունակէ լոկ նախնական կրթութիւն, իւր երկու ատիճաններով. նախակրթութիւն գիւղերու համար և բարձրագոյն նախակրթութիւն կեդրոն գիւղաքաղաքներու և քաղաքներու համար։

Մեք համոզուած եմք թէ արդի մանկավարժութեան եւ տեղական պիտոյից պահանջմանցը համեմատ շինուած նախակրթական և բարձրագոյն նախակրթական յայտագիրներ, զոր մեր Ուսումնասիրաց ներկայացաց այժմ Ձեր քննութեան, լաւ պաշտօնէից ձեռքով եւ լաւ դասագրոց միջոցաւ ի գործ դրուած, կրնան լիովին գուհացունել Հայաստանի և Կիլիկիոյ Ժողովրդեան արդի կրթական պէտքերն։ Մեք համոզուած եմք նաև թէ, բարձրագոյն նախակրթարանի ուսումնաւարտ աշակերտներն, եթէ կոչում ունին վարժապետութեան, կրնան մի օր դասատու լինել գիւղական նախակրթարանաց և մինչև իսկ բարձրագոյն նախակրթարանաց մէջ, առանց պէտք ունենալու յատուկ վարժապետանոցի։

Եթէ մեր այս յայտագիրն արժանանայ Ձեր ընդունելութեան, մեր բոլոր վարժարաններն պիտի համակերպեմք նմա, փակելով Վանայ վարժապետանոցն, որ աւելորդ կը լինի այսուհետև։

Տնօրէն Ժողովն գիտէ թէ վարժապետանոցի փակումն ծանրակշիռ իրողութիւն մ'է. ուստի կը փութայ պատճառաբանել իւր առաջարկ, Ձեր և ազգին տալով սա՛և է պատասխանատուութենէ զերծ մնալու համար։

Մեր հայրենեաց մէջ նախակրթութիւն տարածելու գաղափարը նոր չէ մեզ համար։ Սխալ է կարծել թէ այս գաղափարը ներշնչուած լինի մեզ ընկերութեան արդի նիւթական անձկութենէն, որ կը բնայ դարմանուիլ մեր ձեռք առած և ձեռք առնելիք միջոցներով, օժանդակութեամբ Ձեր և ազգին, մանաւանդ որ Լոնտոնի Անկլիական Նպաստամատոյց ընկերութեան ամենէն հայասէր և ամենէն գործօն անդամն, Պ. Ճէյմս Պրայս, երկու օր յառաջ առ Տնօրէն Ժողովոյ Ատենապետն հաստատած մի մանաւոր նամակին մէջ, նոյն ընկերութեան աջողումը կ'ուտեստ։ Դպրոցասիրաց—Արևելեան եւ Կիլիկեան ընկերութիւնք իրենց հիմնարկութեան առաջին օրէն ընդդրկած էին նախակրթութիւն ծաւալելու գաղափարն, որ կուսակիցներ ունեցած է վարժապետանոցը բացող Արարատեան ընկերութեան մէջ իսկ։ Տնօրէն Ժողովոյ Ատենապետը Արարատեան ընկերութեան 1876 օգոստոս 8ի և 1877 փետրվար 27ի նիստերուն մէջ հռչակած է զայն, Հայաստանի գիւղօրէից մէջ նախակրթութիւն ծաւալելու հարկն վերայ պնդելով և ընկերութեան միջոցներովն կարելի եղածին չափ շատ ազգայիններ՝ կարելի եղածին չափ շուտ դաստիարակելու տիպողականութիւնն արտայայտելով։

Այժմ որ Արարատեան ընկերութիւնը, միացման պայմանագրի Զ. յօդուածին զօրութեամբ, ձուլուած է այս միութեան մէջ, որ պարտաւոր է ազգային օգտին զոհել ամեն եռութիւն, Ձեր առջև է որ կը կրկնեմք անընելի մնացած ճշմարտութիւն մը։

Ակէ զատ, Արարատեան ընկերութեան Ատենագրութիւնը կարդալով, կը տեսնեմք թէ Տփղիսի ազգայիններն, գլխաւորապէս «Մըշակի» յօդուածներէն յորդորուած, բանալ տուած են վարժապետանոցն, խոստանալով հոգալ իւր ծախքեր. այժմ կը տեսնեմք թէ «Մըշակ» և Ռուսահայք ժամանակէ մի ի վեր սկսած են կարևորութիւն չը տալ այս հաստատութեան, գրեթէ բոլորովին դադրեցունելով իւրեանց ձեռնտուութիւն, որով վարժապետանոցի ծանրակիր բեռն ընկերութեան ուսերուն վրայ մնացած է։ Իրաց այս վիճակին մէջ, Ռուսաստանի ազգայինք վարժապետանոցի փակմանն իրաւունք տալ կը թուին եւ ստուգիւ տեղի չունին դժգոհութեան։ Գալով Տաճկաստանի ազգայնոց, ասքա ո՛չ նուազ իրաւունք պիտի տան մեզ, երբ լսեն մեր փաստերը, այդ գլխաւորներն կ'փութամք հաղորդել պատկառելի ժողովոյդ։

Վանայ վարժապետանոցին համար հաղարաւոր սակիներ զոհելէ յետոյ, ի՞նչ ապահովութիւն կը նամք ունենալ թէ աշակերտներն վարժապետ պիտի լինին։ —Ոչինչ։ Հինգ գիշերօթիկ ուսանողներ ունինք անդ, որք խոստացած են դասատու լինել, որպէս Շահնազարեան վարժարանի ժառանգաւորներն խոստացած էին վարդապետ լինել. եթէ դրժեն իրենց խոստման, ի՞նչ պիտի կարենանք անել։ —Ոչինչ։ Աւելի հեռին երթալով, կը յայտնենք Ձեզ թէ Ա. բարատեան ընկերութեան 1877 Նոյեմբեր 27ի նստին մէջ, Գործադիր ժողովն ներկայացուցած է մի տեղեկագիր ուր հռչակած է թէ Վանայ կեդրոնական վարժարանի ձրիավարժ աշակերտներն ազատ են վարժապետ, երկրագործ կամ վաճառական լինել. արդ, եթէ վարժապետանոցի աշակերտներն, այս պաշտօնական յայտարարութեան յենլով, երկրագործ և վաճառական լինին ամբողջապէս, ընկերութիւնն անուանական վարժապետանոց մ'ունեցած չը՞ լինիր արդեօք, եւ միթէ Ձեր մտադրութեան արժանի չէ՞ սա իրողութիւնք թէ հաճքնի մեր բարձրագոյն նախակրթարանն, որ վարժապետանոց չէ, արտադրած է աշակերտներ որք այսօր ընկերութեան միւս վարժարանաց մէջ դասատուութեամբ կը զբաղին։

Վարժապետանոցի հաստատութեան նպատակն եթէ տնտեսական առաւելութիւն մ'է, կը մտածեմք որ, թէև ատյդ լինի տեղացի վարժապետներու նուազ թոշակով շատանալն, սակայն ուղիղ տնտեսութեան հակառակ է մի քանի վարժապետներէ ամսական 1–2 ոսկի զեղչելու հաւանականութեանն համար կանգուն պահել մի հաստատութիւն որ կը լրացնէ հայրական ոսկիներ։

Վարժապետանոցի հաստատութեան նպատակն եթէ կրթական առաւելութիւն մ'է, կը մտածեմք թէ այս յոյս չափազանցուած է, զի գրեթէ անհնար է ձեռք բերել այդ առաւելութիւնն ընկերութեան տրամադրութեանը տակ գտնուած միջոցներով եւ Հայաստանի խորը եղող մի քաղաքի մէջ, ուր այնքան դժար է ուսուցչական ընակը մարմին մը համախմբել և կրթական բարձրագոյն միջոցներ հայթայթել։ Տեսչական տեղեկագիրներէն կիմանամք թէ վարժապետանոցի բարձրագոյն կարգի աշակերտներն 16 տարեկան պատանիներ են ընդհանրապէս, ուրեմն, մի ամէն նոքա պիտի աւարտեն դրպրոցական շրջանն և պիտի լինին 17 տարեկան ուսուցիչներ. չգիտեմք թէ ի՞նչ կարելի է ակնկալել այսքան մանուկ վարժապետներէ, ենթադրելով իսկ թէ հանճար ունենան, մանաւանդ այսուհետեւ որ հայաբնակ գաւառաց մէջ դաստիարակի պաշտօն վարող անձ մը պարտաւոր է շրջահայեաց խոհականութիւն ունենալ տեղի չտալու համար այն անհիմն և անիրաւակածներուն որք այսօր դժբաղդաբար կը ծանրանան Վանայ վարժապետանոցին վրայ և որք գուցէ ամբողջ ընկերութեան կոպառնան։

Տնօրէն Ժողովն կը կարծէ թէ միացեալ ընկերութիւնք, որք նպատակ կակնկալեն մի աղքատ ժողովուրդէ և որք, իրենց պահեստի գումարը կիսելու մտադրեցած, 5 ամսուան ծախուց բաւելու չափ քաստակ հաղիւ ունին այսօր, այնքան ճիգերով հաւաքուած լումայն չորս այլօրէն վատնած կը լինին, եթէ շարունակեն Վանայ դպրոցի 59 ուսանողներուն համար զոհել տարեկան 700 Օսմ. Ոսկի, մինչ Ալիւրի 128 ուսանողներն կը կրթուին տարեկան 30 ոսկիով, որ գրեթէ կը նշանակէ դաստիարակել Ալիւրցի աշակերտն տարեկան 1 մէճիտով և Վանցի աշակերտն 60 մէճիտով, կամ 1 դպրոցի և 59 ուսանողի մի քիչ բարձր կրթութեանն յատկացունել մի գումար որով կարելի է հոգալ 23 նախակրթարաններ եւ 3,500 ուսանողներ։

Եւ ինչ դայթակղութիւն ազգին առջեւ, երբ իմացուի թէ վարժապետանոցի 67 ուսանողներէն 40ը հարուստ և լոկ 27 աղքատ ծնողաց զաւակ են, ըստ նախորդ Տնօրէն Ծողովոյ մի պաշտօնագրին, մանաւանդ որ վարժապետանոցի բարձրագոյն դասատուներէն մին կը դրէ մեզ. «Հաւատացէք թէ աշակերտաց ամբողջութիւնը հարուստի զաւակներ են, անպայման վարժապետանոց առնուած են. այս աշակերտաց ոչ մին դրեթէ դասատու ըլալու մտադիր է. աղքատներէն երեք կամ չորս հոգի կը գտնուին:» Եւ ինչ ամօթ մեզ համար, երբ յիշեմք թէ այս մեծատանց կը բաշխուի այն գումար որ ամեն ձմեռ կը հայթայթէ մեզ դրամագլուխ. . . :

Տնօրէն Ծողովոյ խիղճը չներէր չարունակել այս ընթաց և դպրոց բանալ անդ ուր կայ արդէն, ձեռնպահ մնալով անդպրոց վայրերուն մէջ ուր կրթութեան անունն իսկ չէ լսուած, որ, պարզ խօսելով, կը նշանակէ սեւ հաց ունեցողին ճերմակ տալու ջանալ, փոխանակ սովեալին սեւ հաց հայթայթելու: Վան հարուստ է և պէտք չունի մեր նպաստներուն, զորս արդար է յատկացուցեալ այն աղքատ գաւառներու որք ամեն օր խնամ և օժանդակութիւն կը խնդրեն մեր ընկերութենէն և որոց սահմանուած եմք ժխտական պատասխաններ տալ յաւէտ սրտի: Վան լուսաւորուած է բաւական իւր տեղական դպրոցներով, որոց հասուցած աշակերտներէն ոմանք դասատու են մեր վարժապետանոցին մէջ, և Արարատեան Ընկերութենէն ի վեր թափուած ճիգերուն չնորհիւ, ունի այսօր մի վիճակ որ կարող կ'ըլլայ զոյն ինքնօգնութեամբ յառաջանալ այսուհետեւ, մինչ կան մեր հայրենի հոգին վրայ բազմաթիւ գաւառներ որք բոլորովին անլոյս մնացած են և պէտք ունին արտաքին օգնութեան: Վան, որ ունի Խրիմեաններ և Սրուանձտեանցներ, պէտք չունի մեր առաջնորդութեան, ուստի սակայն կը կարօտին մեր այնքան լքեալ արենակիցներ: Եւ եթէ հարկ է անաչառութեամբ ամբողջացուցեալ այս բաղդատութիւն, Վան մասամբ ապերախտ գտնուեցաւ անձնուէր Փորթուգալեանի և մինչև իսկ ընկերութեան դէմ, նման Ալաշկերտի և Մարաշի որք չպիտի մնան անպատիժ, եթէ չդան ուղղութեան, մինչ շատ քաղաքներ և գիւղեր ընտիր արամադրութեամբ և թախանձագին կը դիմեն Միացեալ ընկերութեանց հոգատարութեանն:

Եթէ ընկերութեան դպրոցներէն մին պակասցունելը կը տխրեցնէ զմեզ, միւս կողմէն կը միխիթարուիմք մտածելով թէ Վանայ վարժարանի փակման առաջարկին հետ բերին Զեզ այսօր չորս նոր վարժարաններու բացման աւետիսն, վարժարաններ որք, ծախուց աննշան յաւելումի մը պատճառելով մեզ, նախակրթութիւն պիտի ծաւալեն Բաղէշի իգական սեռին մէջ, շնորհիւ Սովելոց Յանձնաժողովոյ բազմարդիւն անձնուիրութեանն, և Դօվանաշդի, Զէվիրմէի և Խոշմանթի արական սեռին մէջ, շնորհիւ տեղացւոց ուսումնասիրութեանն: Ուրեմն Միացեալ ընկերութիւնք, մեր առաջարկին ընդունելով, 28 կրթարանի փոխարէն պիտի ունենան այսուհետեւ 31 կրթարաններ:

Ասկէ զատ, միջոցներ ձեռք պիտի առնուին որպէս զի մեր վարժապետանոցի ուսանողներն չվնասուին: Յերեկոյթիկներն կրնան արդէն շարունակել իւրեանց ուսումները Վանայ ազգային վարժարանաց մէջ, որք այնքան նշանաւոր անձինք ընծայած են ազգին. իսկ 5 գիշերօթիկներէն, որոց համար ծախքեր եղած են ցարդ, կրնամք ենթադրել, որք կրասեր են, փոխադրել Կոբայ մէջ մեր ունեցած գիշերօթիկ վարժարանն, և երկու զարդացեալներն փոխադրել Էջմիածնայ Դէպրզեան ճեմարանն, վեհափառ Կաթողիկոսի նախագահութեան տուած արտօնութեանն համեմատ:

Ամփոփելով մեր խօսքեր, կը կրկնեմք Զեզ թէ Վան քաղաքը պէտք չունի Միացեալ ընկերութեանց, որոց սակայն կը կարօտին մեր հազարաւոր եղբայրներ և քոյրեր, այնպիսի որք զրեթէ օտարացած են ազգութենէ, կրօնէ և լեզուէ և որք մեր օրով և մեր աչքին առջեւ կը կորզին հետզհետէ: Մի պիտի խնամէ զանոնք, ո՞վ պիտի լուսաւորէ զանոնք, ո՞վ պիտի հայացնէ զանոնք, և ո՞վ պիտի հասցնէ նոցա թէ պաշտպանեալ են: Ազգային տրդի կացութեան մէջ, մեզ անկ է այս պաշտօն: Մեզ անկ է երթալ թշուառներուն, լոյս տալ ազէանեներուն և յոյս լքեալներուն: Եթէ չարունակեմք հարուստին բաշխել ինչ որ կը զլանամք աղքատին, ծանր պատասխանատուութիւն պիտի հրաւիրեմք մեր վրայ:

Տնօրէն Ծողովը, խորշելով այդպիսի պատասխանատուութենէ մը, Ձեր դատաստանին կ'ենթարկէ այն յայտագիր զոր պարզեց Ձեր առջև: Վճիռ արձակելէ յառաջ, յիշեցէք, Տեարք Երեսփոխանք, թէ ազգին առջեւ եմք և թէ ազգն է դերագոյն դատաւոր մեր և Ձեր վրայ:

Տիւնքի Նիւսխէմիզաէ, ՄԷՆԶԱՐԻՑԻ ՄԻԼԻՑԷ սէրնամէսիլէ պէտ վէ տէրճ օլունան ազգային պէնա, Դայսէրիյէմիզ քահանայլարընտան օլուպ, վէ քէնտի էհլիյէթ վէ միլլեթճէ խրամէթլէրիյլէ, հէմշէհրիլէրիմիզին քեաֆիֆէսինէ մալիւմ օլան Արժ. Տէր Մարտիրոս հայր Նիկողայոսեանցն, վագթիյլէ, շէհրի մէզպուրտա վագը Ս. Աստուածածին քիլիսէսինտէ քիւշատ իյլէտիկի պէր թանգարանտա, բազար կիւնլէրի իրատ իյլէտիկի նութգլարը տուրէթ վէ եախօտ մաէլլէրի տիր քի, շաեանը միւթալատ վէ խմիֆատէ պուլունտուղունտան, վէ էհլի տիգգատ վէ մէրադ զաբէն պիրի զալէմէ ալմըշ, վէ պուտէֆա թարաֆըմըզա իրատալ իյէ, տերճինի արզու իյլէմիշ օլտուղունտան, չօղլարըն պատիի մէհմանիյէթլէրի օլմադ էմէլիյլէ, տէրճ ուպէեանէ միւսարատի իյլէմիշիզտիր:

ՄԷՆԶԱՐԻՑԻ ՄԻԼԻՑԷ

(Մանր-Դէնի 4730 Նէ-սիէսինդէն գէլմ)

Լիսանընը, միլլիյէթինի վէ մէզհէպինի գայպ իմմէմէք իչին, միլլէթին հէր շախսընա եանի օ՝ միլլէթին տախիլինտէ օլան ահատաք միլիէեէ վագիֆէ վէ հուզուզ գազիյէսի մէյտանա չէգար, վէ հուգուզունու իսթիսհապ իմմէյէ վէ վազայիֆինի իֆա իմմէեէ միւգթէտիր օլունմասը իչին, իլմ իլէ խնամանլըգ նէ օլտուղունու պիլմէք իգթիզա իտէր: Իլմին թէմէլի Ալլահտան գօրգմագ օլմաքյլա Ալլահը թանըմագ ֆարզ տըր: Ալլահը թանըմագտան նիւաթ, անէն գօրգմագ իչին օլուպ, զամիրսիզ քիմսէյէր անը թանըսարար տախի ամ.ղէրինտէ անը ինքեար իտէճէքլէրի թէճրիպէ օլմուշ պէր հալ օլտուղունտան, «Ալլահը թանըրըմ» սէյէնկէրին սեյանէթ այարլարը, անկէրին ինսաֆ վէ զամիրլէրինտէ սէյր օլունուր: Զամիրսիզլէր պէհէմէհալ տինսիզ տիրլէր: Զիւնքի զամիր ագլին մէյլէսի տիր. եախօտ ագլին բաղ այարը զամիրտէ կէօրիւլիր. զամիրսիզ ագիլլլար, զալիմ ալիմլէր, տիւնեանին պէլիյէլէրի տիրլէր. վագտա «ագիլ քէօք տիր ֆիտան տըր. տին անին չիչէյի տիր» էնիրմիշ. լաքին զամիրսիզ ագիլ մէզարտա եանան գանահլէրէ պէնգէր...: Պու սուրէթտէ ինսանլըգտան, ինսաֆտան պիխապէր օլանին ֆէյլէսոֆ ագլը տախի օլտա տիւնեաեր եզգմաեա եարամըշ օլուր. նիթէքիմ իհեա իմմէեէ, «չօղ տէֆա մէլայիք ագլը կիպի պիր ագիլ, չէյթան կիպի պիր ատէմտէ եաթըր»: Պինապէրին իճապ իտէր քի, ինսան Ալլահ թանըմագտան էլզէմիյէթինտէն տահա էլզէմ ինսանլըգ վէ ինսան նէ օլտուղունու պիլսին: Զիւնքի քէնտիյի թանըմաեան Ալլահը թանըյամագ Ռումիարը եէտի տիմէրինտէն պիրիսինին մէշհուր քէլամը պունու թատիգ իտէր, «թանը սէնի»: Քէնտիյի թանըմագ իչին, ինսան զաֆիէթինի սէյր իմմէք իչթիզա իտէր. վէ զաֆիլըզընը էյի թանըսաղը անտէ, ախէրին եարտըմընա միւհմաճ օլտուղունու ֆէհմ իտէրէք, պիլ մուգապէլէ քէնտիսի տախի ախէրինէ եարարմ իմմէյէ պօրճլու օլտուղունա գօլայճա իսկեաթ օլուր: Ֆագաթ պու տույկուեա մալիք օլմագ իչին խանէսինտէ, ինսանիյէթ տույկուլարը, զամիր, մուհապպէթ, միլաթիֆէթ, սահիհլիք վէ ինսան օլմագ իչին իգթիզա իտէն հէր ֆազիլէթին պուլունմասը լազըմէտէն տիր: Հէր պիր խանէլէր, ինսան ճինսինին մատտի վէ մանէվի սուրէթտէ ֆապրիգասը կիպի սայրլարագ, բէտեր ու մատէրին էշքեալը էվլատտա պէհեան օլունճաղը կիպի, ախլագը համիտելէրի վէ մաաղալահ ախլագը մէրտուտելէրի տախի մէվլուտլարընա աշլանը թապի վէ այրըմագ սուրէթտէ: Իլք մէքթէպլէր ֆամիլեատար մէսքեանը տըր, իքինճի մէքթէպլէր կիւզել վէ խոշթաղ ինսանլարէ մալիք օլմուշ սիւպեանը թալիմէ մէմուր օրճաղլար վէ մէքթէպլէրէ թէսլիմ օլան չօճուղլարը շիրքէթի պէշերին էյի ազալարը իթմէյէ չալըշճաղլար տըր...: Պիզ էօյլէ միւտէրիսան կէօրմիշիզ, վէ կէօրմէքտէյիզ քի, միլլէթ անլէրէ մաաշ վիրէրէք քէնտի իսթիգպալինի կիզլի սուրէթտէ զէհիրլէթմէքտէ տիր. անլէրին պէխասը, ինսաֆլը, ինսանիյէթլի, վէ խօտբէսէնտ մէշրէպլէրի պէյլի օրմանարագ սիւպեանէ թէէսիր իթմէքտէ վէ չօճուղլարըն տատագընը պօղմագտա տըր: «Զօճուգ իսթիքպալ տըր» տէմիշ օլան ազիմ միլլէթ քէնտի մամուրիյէթ վէ խարապընը մէքթէպլէր թէէսիրինէ համի իթմիշ օլուպ, ճէնկեավէրլիքտէ մէշհուր սանաթ վէ մարիֆէթի, մէքէնա վէ էլ հիւնէրլէրիյլէ պիրինճի տէրէճէ տէ օլան միլլէթ, ատագ հագգընտա օլան գուսուրուն եէրինէ, հիւնէր, ֆիրատէթ, մէքէնա, գուվվէթ վէ սէրվէթ տախի տօրտուրամագ օլտուղունու պիւթիւն տիւնեա միւվաճէհէսինտէ իգգրար իթմէքտէ տիր:

Էսկի ուսուլտա սէյր օլունան կէմիլեր եախօտ կէմիճիլիք իտարէսինտէ, տէնիզտէն լէնկեր ալմագ իչին թայիֆէյլերին պիր նօգթայա տիզիլիպ «հէյէա՛, հէյամօյ՛» պաղբարագ, վէ գան թէրլէյէրէք իքի բարմագ չէքտիրլերի հալաթը պազէն կգօբարմագ կէրի դաչբրարգլարը միւշքիլաթ կիպի, միլլէթիմիզ գարատարը իտարէսի վէ չօճուգ թէրպիյէսինէ այիտ օլան խօճալարըն ատատագ հագգընտա միրէպկիճէքլերի վէ եախօտ վերէկէլտիքլերի թալիմ ու թէրպիյէ թբպկը, մեզքիւր հալաթ կիպի չէքիլտիյի զօրլուգ իչինտէ, կ՝ աեագ տահա կէրի կիթմէքտէ տիր, խուսուսա քի Անատօլ գրթասընտա պուլունան մէմալիքին էքսէրիսինտէ: Եալընըզ ատատագ հագգընտա օրմուշ եախօտ օլաճագ թալիմ ու թէրպիյէ միլլէթլերին սեատէթինի մուճիպ օլապիլէմէպ, էկէր իհթիյաճտան զուհուրա կէլէն պէրլիյէյի տէֆ իթմէյէ եախօտ էօնիւնիւ արմայա միլլէթճէ հիմմէթ օլունմաղ իսկ:

ԹՈՒՃՏԱՆ ԳԸԶԼԱՐ

(54)

—

Հէր նէ գատար Մարսիալ, պէօյլէ պէր թէքլիֆին պիրտէն պիրէ քէնտիսինէ վուգու պուլաճաղընը մէմուլ իթմէեօրտու իսկ տէ, պունունա պէրտպէր ճիւզի թէրէատիւա իթմիկի հալտէ, քէնտիսինի էլէ վիրմիշ օլաճաղընը հիսս իտեօրտու: Պինաէն ալէյհ ճէվապա չիթապէ,

—Պէհիմ տէ էֆքեարօ տուր, տէտի, ֆիրլայագ, պուրատա պուլունտուղում հալաէ, նամուսու տէմիրէր, վէ սաաբդ ագրապալարա մախսուս օլան պիր վաղիֆէյի իֆա իթմէքլիկէ միւքէլլէֆ պուլունտուղումու անլաթարրաքզընընդան տօրտեը պէհեանը թէչէքբիր կլէրիմ: Հագգընթէն տաեը դէզլարըմըն պուլունտուղու մէվզը, չարբըդ տըր, վէ պունուն իսլահը էհէմմ օլտուղունտան, գատէմ քեաթիպինէ միւրաճաաթ իտիլտիկի թագտիրտէ, հաղգընթը հալին մէյտանա չէգաճաղը շիւպհէսիզ տիր: Պինապէրին պէն պու հարէքէթի թահսին իտէրիմ:

—Պու իսլամէթի տագթօր Ժօրէն իլէ պանա իհալէ իթմէքլիկի միւնասիպ կէօրիւրմիւսիւնիւզ:

—Էվվէթ:

—Թէչէքքիւր իտէրիզ, էֆէնտիմ, վէ եարբն Բօրթօ-Ռիգօեա կիտէճէյիմիզի պիլտիրիրիզ:

—Էվվէթ, եարբն միւնասիպ տիր, տէտի Մարսիալ, վէ քէնտի քէնտինէ տախի չէօյլէ իլավէ իթմէ. գօմնատէօր սիղտէն էվվէլ, եանի պու ագշամ Տիէկո Սիլվաեը կէօրէճէք տիր:

Ժան Բընօ տէվամլէ,

—Պէօյլէ վէխիմ սըրալարտա, տէտի, հէր շէյի էվվէլինտէն տիւշունմէք ֆարզ օլտուղունտան, էկէրչի Մ. Պէրնիէ, տահա խայլի սէնէ եաշանաճաղընը մէմուլ իտէրէք, գէզլարընը հիւրր տէեու թանըմամըշ օլո՞ւր իսկ...

—Էյ... տէտի Մարսիալ:

—Օ հալտէ էն եագըն ագրապա սիզ օլտուղունուզտան, եալընըզ սիզ վարիս օլաճագսընըզ:

—Գանուն էօյլէ իճապ իթմէր. մէքտէ տիր:

—Օնա շիւպհէ եօգ տուր, ֆագաթ սիզ պիր աղ էվվէլ, նամուս պիր պրապանընը վաղայիֆինտէն պահս իտիեօրտունուզ: Գանունուն հարֆը հարֆընա իճրասը, սիզճէ զալմանէ վէ հագգսըզ կէօրիւնիւր, տէյլի՞ մի, էֆէնտիմ: Շէօյլէ քի գանճա սիզին եագըն միթէալիւգալթընըզ պուլունան օլ կէնճ գէզլարը պիւսպիւթիւն աչքատտրագմագ իւզրէ, սիզ քէնտի հուգուգունուզու խմթիմալ իթմէեէճէքսինիզ, տէյի՞լ մի:

Իշպու եէնի սիւալ Տէրէյնէ պիր աղ զիեատէ ամիրճէ կէօրիւնտիւ: Պինաէն ալէյհ մէրգում սօղուգ գանլըլըգ իլէ,

—Էֆէնտիմ, պու խուսուս պանա այիտ տիր, տէտի, պիր աղ էվվէլ սիզին իսթարլարընընզ մա մէմնունէյյէ գապուլ իթտիմ, ֆագաթ պանա պիր խաթթը հարէքէթ չէզմանընզա միւսատտէ իթմէմ: Սիզ, եարբն տաեըմընի գասէմ քեաթիթինէ կիտինիզ: Մէրգումուն վէֆաթընը, էսիր Նօէմինին զըզլարընա նէ հալ վագը օլտուղունու անկար իսէք, պէն պիլտիկիմ կիպի հարէքէթի իտէրիմ. պու պապատ պէնիմ ըէհզիրի եէկեանէմ, քէնտի զամիրիմ տիր:

—Բէք ալէա, էֆէնտիմ:

—Շիմտիքի հալ, սիզ, պուրատան կիթմէմիզ իչին լազըմ կէլէն թէտարիքեաթը կէօրիւն, տէեու տէվամ իթտի Մարսիալ:

Ժան Բընօ իլէ Ժօրէն պաշարընը էյտիլէր, վէ Ռիչար Պէրնիէնին եէկէնի տէ, միւքեալէմէնին պիթմիշ օլտուղունու անլաթմագ իւզրէ, սըրթընը պունլարա տէօնտիւ:

Պատէհու իքի տօսթլար, չիֆթլիկին եօլունա միւթէրահի օլտուլար: Պիր աղ սօնրա, մէլէզ թապպպ քէլամա ագաղ պիրլէ,

—Սիզ պու շէյլէր հագգընտա նէ՞ տիւշիւնիւեօրսունուզ, տէեու սիւալ իթտի:

—Էկէրչի շիմտիեէ գատար շիւպհէ խէպիլիր իտիմ իսկ, պունատան սօնրա իթմէեէճէյիմ, շէօյլէ քի Մարսիալ Տէրէյնի տաեըսընընդա գաթիլի տիր, տէեու ճէվապ վիրտի Ժան Բընօ:

* * *

Գարմէն իլէ Մարի թէքմիլ պիր կիճէյի աղամագլա կէչիրտիքտէն սօնրա, կէլիպ Գօրաեը պուլմուշլար իտի, վէ իւչիւ պիրլիքտէ բէտերլէրինին ճէսէտի եանընտա աղլամագտա իտիլէր:

Ժօսլէն իլէ Տօրատա սէֆինէսի ֆիլարմոնի, ալի գաթ սալասընընն էշիյինտէն կէչիպ, վէ պիր միւտատէթ գարեօլանընն պաշընտա տիզ չէօքտիւքտէն սօնրա, միւթէվէֆանընն ճէնազէսինի Կուաեանիլաեա նագլ իտէճէքլէրինի կէնճ գէզլարա պիլտիրտիլէր:

—Ալլահ վերէ տէ, վալիտէմ, տահա տիւնքի կիւն պէրհայաթի օլարագ, քէնտիսինտէն այրըլմագտա օլան սէվկիւլիւսիւնիւն էօլիւ օլարագ ավտէթինի կէօրտիւկիւնտէ, ագլընը զայ իթմէեէ իտի, տէտի Գօրա բէբէլէեէրէք:

Ռիչար Պէրնիէնին եիւզիւնտէ էօյլէ պիր սիւքիւնէթի հալ մէվճուտ իտի քի, պիչարէ իհթիեարընը տէրին պիր ուգուեա տալմըշ օլտուղու զանն օլունապիլիր իտի:

Իւչ գէզդարընտաչլար արտարտա, մէրհումուն սօրմուշ եանագլարընը բուս իթտիլէր, վէ սօնրա, սուրէթտէ: Իլք մէքթէպլէր ֆամիլեատար մէսքեանը տըր, իքինճի մէքթէպլէր կիւզել վէ խօշթաղ ինսանլարէ մալիք օրմուշ սիւպեանը թալիմէ մէմուր օրճաղլար վէ մէքթէպլէրէ թէսլիմ օլան չօճուգլարը շիրքէթի պէշերին էյի ազալարը իթմէյէ չալըշճաղլար տըր...: Պիզ էօյլէ միւտէրիսան կէօրմիշիզ, վէ կէօրմէքտէյիզ քի, միլլէթ անլէրէ մաաշ վիրէրէք քէնտի իսթիգպալինի կիզլի սուրէթտէ զէհիրլէթմէքտէ տիր. անլէրին պէխասը, ինսաֆլը, ինսանիյէթլի, վէ խօտբէսէնտ մէշրէպլէրի պէյլի օրմանարագ սիւպեանէ թէէսիր իթմէքտէ վէ չօճուգլարըն տատագընը պօղմագտա տըր: «Զօճուգ իսթիքպալ տըր» տէմիշ օլան ազիմ միլլէթ քէնտի մամուրիյէթ վէ խարապընը մէքթէպլէր թէէսիրինէ համի իթմիշ օլուպ, ճէնկեավէրլիքտէ մէշհուր սանաթ վէ մարիֆէթի, մէքէնա վէ էլ հիւնէրլէրիյլէ պիրինճի տէրէճէ տէ օլան միլլէթ, ատատագ հագգընտա օլան գուսուրուն եէրինէ, հիւնէր, ֆիրատէթ, մէքէնա, գուվվէթ վէ սէրվէթ տախի տօրտուրամագ օլտուղունու պիւթիւն տիւնեա միւվաճէհէսինտէ իգգրար իթմէքտէ տիր:

Էսկի ուսուլտա սէյր օլունան կէմիլեր եախօտ կէմիճիլիք իտարէսինտէ, տէնիզտէն լէնկեր ալմագ իչին թայիֆէյլերին պիր նօգթայա տիզիլիպ «հէյէա՛, հէյամօյ՛» պաղբարագ, վէ գան թէրլէյէրէք իքի բարմագ չէքտիրլերի հալաթը պազէն կգօբարմագ կէրի դաչբրարգլարը միւշքիլաթ կիպի, միլլէթիմիզ գարատարը իտարէսի վէ չօճուգ թէրպիյէսինէ այիտ օլան խօճալարըն ատատագ հագգընտա միրէպկիճէքլերի վէ եախօտ վերէկէլտիքլերի թալիմ ու թէրպիյէ թբպկը, մեզքիւր հալաթ կիպի չէքիլտիյի զօրլուգ իչինտէ, կ՝ աեագ տահա կէրի կիթմէքտէ տիր, խուսուսա քի Անատօլ գրթասընտա պուլունան մէմալիքին էքսէրիսինտէ: Եալընըզ ատատագ հագգընտա օրմուշ եախօտ օլաճագ թալիմ ու թէրպիյէ միլլէթլերին սեատէթինի մուճիպ օլապիլէմէպ, էկէր իհթիյաճտան զուհուրա կէլէն պէրլիյէյի տէֆ իթմէյէ եախօտ էօնիւնիւ արմայա միլլէթճէ հիմմէթ օլունմաղ իսկ:

Ինչպու եէնի սիւալ Տէրէյնէ պիր աղ զիեատէ ամիրճէ կէօրիւնտիւ: Պինաէն ալէյհ մէրգում սօղուգ գանլըլըգ իլէ,

—Էֆէնտիմ, պու խուսուս պանա այիտ տիր, տէտի, պիր աղ էվվէլ սիզին իսթարլարընընզ մա մէմնունէյյէ գապուլ իթտիմ, ֆագաթ պանա պիր խաթթը հարէքէթ չէզմանընզա միւսատտէ իթմէմ: Սիզ, եարբն տաեըմընի գասէմ քեաթիթինէ կիտինիզ: Մէրգումուն վէֆաթընը, էսիր Նօէմինին զըզլարընա նէ հալ վագը օլտուղունու անկար իսէք, պէն պիլտիկիմ կիպի հարէքէթի իտէրիմ. պու պապատ պէնիմ ըէհզիրի եէկեանէմ, քէնտի զամիրիմ տիր:

—Բէք ալէա, էֆէնտիմ:

—Շիմտիքի հալ, սիզ, պուրատան կիթմէմիզ իչին լազըմ կէլէն թէտարիքեաթը կէօրիւն, տէեու տէվամ իթտի Մարսիալ:

Ժան Բընօ իլէ Ժօրէն պաշարընը էյտիլէր, վէ Ռիչար Պէրնիէնին եէկէնի տէ, միւքեալէմէնին պիթմիշ օլտուղունու անլաթմագ իւզրէ, սըրթընը պունլարա տէօնտիւ:

Պատէհու իքի տօսթլար, չիֆթլիկին եօլունա միւթէրահի օլտուլար: Պիր աղ սօնրա, մէլէզ թապպպ քէլամա ագաղ պիրլէ,

—Սիզ պու շէյլէր հագգընտա նէ՞ տիւշիւնիւեօրսունուզ, տէեու սիւալ իթտի:

—Էկէրչի շիմտիեէ գատար շիւպհէ խէպիլիր իտիմ իսկ, պունատան սօնրա իթմէեէճէյիմ, շէօյլէ քի Մարսիալ Տէրէյնի տաեըսընընդա գաթիլի տիր, տէեու ճէվապ վիրտի Ժան Բընօ:

* * *

Գարմէն իլէ Մարի թէքմիլ պիր կիճէյի աղամագլա կէչիրտիքտէն սօնրա, կէլիպ Գօրաեը պուլմուշլար իտի, վէ իւչիւ պիրլիքտէ բէտերլէրինին ճէսէտի եանընտա աղլամագտա իտիլէր:

Ժօսլէն իլէ Տօրատա սէֆինէսի ֆիլարմոնի, ալի գաթ սալասընընն էշիյինտէն կէչիպ, վէ պիր միւտատէթ գարեօլանընն պաշընտա տիզ չէօքտիւքտէն սօնրա, միւթէվէֆանընն ճէնազէսինի Կուաեանիլաեա նագլ իտէճէքլէրինի կէնճ գէզլարա պիլտիրտիլէր:

—Ալլահ վերէ տէ, վալիտէմ, տահա տիւնքի կիւն պէրհայաթի օլարագ, քէնտիսինտէն այրըլմագտա օլան սէվկիւլիւսիւնիւն էօլիւ օլարագ ավտէթինի կէօրտիւկիւնտէ, ագլընը զայ իթմէեէ իտի, տէտի Գօրա բէբէլէեէրէք:

Ռիչար Պէրնիէնին եիւզիւնտէ էօյլէ պիր սիւքիւնէթի հալ մէվճուտ իտի քի, պիչարէ իհթիեարընը տէրին պիր ուգուեա տալմըշ օլտուղու զանն օլունապիլիր իտի:

Իւչ գէզդարընտաչլար արտարտա, մէրհումուն սօրմուշ եանագլարընը բուս իթտիլէր, վէ սօնրա, արապլար, պաշլարը աչքգ վէ կէօզլէրի եաշարմըշ օլարագ իչէրի կիրտիլէր:

Պէօյլէճէ ճէնազէ, թէճկէրէ իւզէրինէ գօնուլուգ, իւզէրինէ սիեահ պիր գումաշ էօրթիլտիս, վէ իքի սանտալարընը պէքլէմէքտէ օլտուգլարը նէհրին թարաֆընա միւթէվէճհիհ օլունտու:

Էսիրլէր վէ սէրպէսթ ամէլէլէր, ֆէլսաքէթտէն խապերտար օլտուգլարընտա, քէնտիլէրի իչին ատիլ վէ լաթիֆ պիր սահիպ օրմուշ օլան զաթըն կէչիրիլէճէկի եօլ իւզէրինտէ սըրայա տիզիլմէքտէ իտիլէր, վէ եիւզէրինտէքի մէյեուսիեէթ հալինտէն, վագը օլան թամիրի զայրը դապիլ զայպէն պիւյիւքլիւկիւ անլաշրըմագտա իտի:

Հէր թարաֆտան ազլամագլար վէ սըզլամագլար, վէ ինսան եիւրէկինի բարարաեբճը վէտա սէտալարը իչիտիլմէքտէ իտի:

Պէօյլէճէ նէհրին քէնարընա վասըլ օլունտու:

Թէճկէրէճիլէր թէճկէրէյի, իլք սանտալա գօյտուլար քի, պու սանտալտա արապ Ժիւրիթէր իլէ տէօրթ նէֆէր քիւրէքճիլէր պուլունմագտա իտիլէր:

Ռիչար Պէրնիէնին գէզլարը, Մարսիալ Տէրէյն, Ժան Բընօ վէ տագթօր Ժօրէն տախի, իքինճի սանտալա բաքիպ օլտուլար:

Մէրքիւցցա օլ սապահ զաեէթ էրքէն, գօնագ պէյկիլէրինին էն

Մատամքի աճ, սէֆիլ վէ միւ-քէտտէր պիր ատամա նաֆտագա վերմէ.քիզ, նասիհաթ վերմէ.ք, պիր ֆազիլէթ վէ էմրի պասիրէթ սայ-լամազ, այնի տախի միլլէթին հալը հազիրինը, իհթիյաճլըգտան միւմ-քին մերթէպէ խէլաս իտէճէ.ք թա-րի.քէ սիւլիւ.ք իթմէ.յէրէ.ք, եալը-նըզ ազըլ խօճալարը չըգարմազ քեարը ազըլ տէ.յիլ տիր։ Վագթը հալին մօտասը ուֆագ ուֆագ թեր-պիյէ խօճալարը մէ.յտանա կէթիր-մէ.քտէ տիր. պունլար թազէ վէ թըֆիլ չաղլարընտա ադ սալը ա-տէմլէրէ նասիհաթ, նուրթ սէոյլէ-.յիպ վէ գասիտէլէր թէէլիֆ իթմէ.ք-տէ տիրլեր, չօգ է.յի՛, լա.քին պու-նունլա պէրապէր մէ.քթէպի զիրաի վէ մէ.քթէպի սանաի կիպի պէճիտ նգթիզալէրի թալիմ իտէն թարիգ-լերէ տահա զիսատ թէչէպպիւս իթ-մէմիզ լազըմ կէլիր։ (Տեվամ)

ԱԶԴՔ

. . . Խմբագիր.

Յառաջիկայ կիրակէ 30 օգոստ. որ է տօն Դիւտ գօտւոյ Ս. Աստուա-ծածնայ, Թաղիս Ս. Եկեղեցւոյ տօ-նախմբութեան օրն ըլլալով, Ամեն. Ս. Պատրիարք Հայրն հրաւիրեալ է Ս. պատարագ մատուցանել և հոգևորապէս մխիթարել զժողո-վուրդն։

Ուստի ի դիտութիւն բարեպաշ-տից ներկայս հրատարակելիդ ինդրելով,

Մնամք յարգանօք

Ի Դիմաց Թաղ. խորհրդոյ

Ատենադպիր Փ. Ատենապետ

Մ.ֆսես Գէորգ Ալաբճը

Խչոտվերոեան օղլու

27 Օգոստոս 1881

Պէշիկթաշ

Տէր

Ասորոց Ս. Աստուածածնայ եկե-ղեցւոյն վարժարանին մրցանակա-բաշխութեան հանդէսը տեղի պի-տի ունենայ 1881 օգոստ. 30 ի ժամ 8։

Ուստի կը խնդրեմք արգոյ հա-սարակութենէն որ բարեհաճի ներ-կայ գտնուիլ սոյն հանդիսին ի խը-րախոյս և ի քաջալերութիւն հայ մանկանց։ Մնամ՝ աղօթարար

Յարութիւն Վրդպ.

ԻԼԱՆԱԹ

Էվգաֆը հիմաեուն խաղինէսի մահ-լիսաթ տայիրէսինտ, պէհէր կիւն միւ-զայիտէլէրի իճրա օլունմագտա օլան ա-թի իւզ զէքը մահլիլաթը, մուայէն օ-լան տէօրթ հաֆթա միւտտէթ իլանընտան պիրինէի հաֆթասը օլան, իշպու պէն իքի եիւզ տօգսան եէտի սէնէսի աղոս-տոսունուն երկիրմի տէօրտիւնճիւ բազար իրթէսի կիւնիւնտէն իթիբարէն պիր հաֆ-թա զարֆընտա միւզայիտէլերի իճրա գը-լընճաղընտան, թալիպ օլանլարըն էյտ-մը մէզքիւրէտ, մահլիլաթ տայիրէսի-նէ կէլիպ, գըյմէթի մուխամմինէնին էօշ-րիւնէ միւսաբի բէյ ագճէսինի թէլիմ խաղինէ իյլէմէլերի լազըմ կէլէճէկի, վէ բէյ ագճէսի վէ մուճէլլէսինէ մահսու-պէն, սուրէթ վէ սէրկի գապուլ օլուն-մայաճազը, պիրինճի տէֆա օլորագ ի-լան վէ իխթիար օլունուր։

158 . . 160 . . 4000, Լանկատա ինէ-պէկ մահալլէսինտէ, սէրայ օտալարը սօ-գաղընտա, ալթմըշ զիրա արսատա մէպ-նի, իքի օտա վէ պիրի մաի, վէ չէհրի ալթմըշ զուրուշ քիրալը, Թահիրընտա տիւքքեանը միւշթէմիլ ախչապ պիր պապ մէնզիլին նըսրֆ հիսսէսի։

8 . . . . 2000, Պալաթ գուրպինտէ, համամի մահալլէսինտէ, եօղուրթ խանէ ճատտէսինտէ, Թէրպիան եիկիրմի պէշ զիրա արսատա մէպնի, պիր օտա, վէ եիկիրմի պէշ զիրա պաղճէի միւշթէմիլ, քեարկիր պիր պապ մէնզիլ։

20 . . 18 . 25000, Պէյ օղլունտա Թա-թավլատա, եունճու Խրիսթօ սօգաղըն-տա, Թէրպիան վէ Թահմինան, եիւզ սէքսէն զիրա արսատա մէպնի, իւչ օ-տա, վէ իքի սուֆա, վէ պիրի մաի վէ պէշ եիւզ էլի զիրա պաղէ, վէ Թահ-Թընտա մէտտուտ տիւքքեանը միւշթէմիլ վէ չէհրի ալթմըշ զուրուշ քիրալը, ախ-չապ պիր պապ մէնզիլ։

21 . . 1666, Լալէլիտէ Գըլըլթաշ մա-հէլլէսինտէ, Զուգուր չէշմէ սօգաղընտա, Թէրպիան ալթմըշ զիրա արսատա մէպնի, չէհրի սէքսէն զուրուշ քիրալը, քեարկիր օն իւչիւնճիւ պիր պապ օտանըն սէքիզ հիսսէտէն պիր հիս-սէ կէտիկի իլէ, միլքինին ալթը հիսսէ-տէն պիր հիսսէսի։

5 . . 8000, Ղալաթատա Ալաճա մէս-ճիտ մահէլլէսինտէ, Ճէպպար սօգաղըն-տա, Թէրպիան եէթմիշ զիրա արսատա մէպնի, իւչ օտա վէ պիր սուֆա, վէ պիրի մաի, վէ օն զիրա պաղճէյի միւշ-թէմիլ ախչապ պիր պապ մէնզիլ։

114 . . 1750, Էտիրնէ գաբուսունտա Հաճը միհիրլին մահէլլէսինտէ, Աճը չէշ-մէ ճատտէսինտէ, Թէրպիան եիկիրմի պէշ զիրա արսատա մէպնի, չէհրի գըրդ զու-րուշ քիրալը ախչապ պիր պապ խաֆաֆ տիւքքեանը կէտիկինին նըսրֆ հիսսէսի։

2, 1, 2, 29, 30, 33500, 7000, Ղա-լաթատա ճամիի ճէտիտ մահէլլէսինտէ Գուրջունլու խան տէրունինտէ, Թէրպիան իքի եիւզ օթուզ պէշ զիրա արսատա մէպ-նի, ֆէզգանի վէ Թահթանի, չէհրի տէօրթ եիւզ օն զուրուշ քիրալը քեարկիր պէշ պապ օտալարը բուպի հիսսէլերի։

14 . . 4000, Զարշուի քէպիրտէ Եունճ-ու խանը տէրունինտէ, Թէրպիան եի-կիրմի պէշ զիրա արսատա մէպնի, չէհրի գըրդ զուրուշ քիրալը պիր պապ օտա կէ-տիկինին պիւթիւնիւ։

28 . . 163, Եէտի գուլէ խարիճինտէ Ֆաթիհ մահէլլէսինտէ, Ճամիի չէրիֆ սօ-գաղընտա, չէհրի եիւզ զուրուշ քիրալը ախչապ պիր պապ պագալ տիւքքեանը միւլ-քինին գըրդ ագճէ իթիպարը իլէ օն իւչ պուչուգ ագճէսի։

326 . . 4000, Իւսկիւտարտա Տէպաղ-լար մահէլլէսինտէ, Թօբթաչը ճատտէ-սինտէ, Թէրպիան էլի պէշ զիրա արսա-տա մէպնի, չէհրի եիկիրմի պէշ գուրուշ քիրալը ախչապ, պիր պապ տէօքմէճի տիւքքեանը՝ ընը պիւթիւնիւ։

25 . . 1666, Լալէլիտէ Գըլըլթաշ մա-հէլլէսինտէ, Զուգուր չէշմէ սօգաղընտա, Թէրպիան ալթմըշ զիրա արսատա մէպնի, չէհրի սէքսէն զուրուշ քիրալը քեարկիր պիր պապ Թէնէքէճի տիւքքեանընն ալ-թը հիսսէտէն պիր հիսսէսի։

14 . . 8000, Գասըմ բաշատա Սիւ-ռուրի մահէլլէսինտէ, Ինճէ գամըշ սօ-գաղընտա, Թէրպիան եէթմիշ զիրա ար-սատա մէպնի, իւչ օտա վէ պիր սուֆա, վէ պիրի մաի, վէ եօւզ զիրա պաղճէ, վէ չէհրի եիւզ եիկիրմի զուրուշ քիրալը ախչապ պիր պապ մէնզիլ։

210 . . 4000, Խասքէօյտէ Քիրէմիտճի Ահմէտ չէլէպի մահէլլէսինտէ, Խասքէօյ ճատտէսինտէ, Թէրպիան գըրդ զիրա ար-սատա մէպնի պիր օտա, վէ չէհրի եէթ-միշ զուրուշ քիրալը պիր պապ հալաճ սիւքեանընը միւք մա կէտիք նըսրֆ հիսսէսի։

3 . . 2000, Տիվան եօլունտա Ամիդ Ալի բաշա մահէլլէսինտէ, Սօֆճու խանը տէրունինտէ, Թէրպիան ալթմըշ զիրա արսատա մէպնի՝ վէ եիւզ զուրուշ քի-րալը պիր պապ օտանընը բուպի հիսսէսի։

1 . . 2666, Սիւլէյմանիեէ գուրպինտէ Թիրեաքի չարշըսընտա, Թէրպիան օթուզ զիրա արսատա մէպնի, չէհրի ալթմըշ իքի զուրուշ քիրալը պիր պապ ախչապ աթթար տիւքքեանընընն սիւլիւս հիսսէսի։

141 . . 12500, Մահմուտ բաշատա Հաճի քէօչէք մահէլլէսինտէ Մահմուտ բաշա ճատտէսինտէ, Թէրպիան օն իքի զիրա արսատա մէպնի, չէհրի եիւզ էլի զուրուշ քիրալը, մուգատտէմա թօհֆէճը տիւքեանը էլեէվմ պիլա հավա նիմ քեար-կիր, պիր պապ խըրտավաթճը տիւքեա-նընընն նըսրֆ հիսսէսի։

4 . . 3000, Գուլգունճուդ գարիեէ-սինտէ Պաղալ սօգաղընտա Թէրպիան պիր մուճիպի չար եիւզ տօգսան տէօրթ զիրա պէշ բարմագ պիր գըլթա մէնզիլ արսա-սընընն պիւթիւնիւ։

1 . . 6250, Խասքէօյտէ Հաճի Շապան մահէլլէսինտէ, Սաղըզլը պօսթան սօգա-ղընտա, Թէրպիան վէ Թահմինան իւչ պին զիրա տէրունինտէ իքի օտա վէ իւչ պիրի մաի, վէ պիր լիմանլուգ, վէ պիր սալաշ գահվէ, վէ սէ.ֆէվի իքի պին իքի եիւզ զուրուշ քիրալը պիր գըլթա պօս-թանընն եիւզ եիկիրմի սէհիմոէն օն պէշ սէհիմի։

12 . 1500 . . 850, Այվան սէրայ գա-բուսու խարիճինտէ Գօրուճու Մէհէմէտ չէլէպի մահէլլէսինտէ, գալաֆաթ մէյ-տանընտա, Թէրպիան եիւզ էլի զիրա արսատա մէպնի, չէհրի սէքսէն զուրուշ քիրալը աախչապ, պիր պապ մարանկոզ տիւքեանընընն բուպի հիսսէսի։

7 . . 5750, Պաղը ճաֆէրի խարիճին-տէ Ախի չէլէպի մահէլլէսինտէ, Եօղուրթ-ճու սօգաղընտա, Թէրպիան եիկիրմի պէշ զիրա արսատա մէպնի, ֆէվզինտէ պիր օտայը մուշթէմիլ, չէհրի եիւզ օն պէշ զուրուշ քիրալը, քեարկիր պիր պապ Թէրզի տիւքեանընընն եիւզ եիկիմի սէհիմ իթիպարը իլէ եիկրմի իքի պուչուք սէ-հիմի։

15 . . 45000, Սիւլէյմանիեէտտէ Սիւ-լէյմանիեէ ճատտէսինտէ, Թէրպիան վէ Թահմինան իքի եիւզ զիրա արսա իւզէ-րինէ մէպնի, օն իքի օտա վէ իքի սուֆա, վէ պիրի մաի, վէ եիւզ եիկիրմի զիրա պաղճէ, վէ պիր սարնըճ վէ եէթմիշ զի-րա մաթպախ մահէլլինի մուշթէմիլ, ախ-չապ պիր պապ գօնաղընն իւչ բուպի հիս-սէսի։

26 . . 1500, Ահմէտիեէտտէ Սօֆուլար մահալլէսինտէ Պաղալ սօգաղընտա, գըրդ զիրա արսատա մէպնի պիր օտա վէ պիր գուուեու, վէ իւչ եիւզ զիրա պաղէր միւշ-թէմիլ ախչապ պիր պապ մէնզիլ։

27 . . 2000 Ֆաթիհ գուրպինտէ խոճա Խայրէլտին մահէլլէսինտէ, Սիւփիւրկէճի սօգաղընտա Թէրպիան օն պէշ զիրա ար-սատա մէպնի, քեարկիր պիր պապ գօլ-Թուգճու տիւքեանընընն նըսրֆի հիսսէսի։

19 . . 10000, Լալէլի գուրպինտէ Մէ-սիխ բաշա մահէլլէսինտէ, Այշըխանէ ճատտէսինտէ, Թէրպիան էլի զիրա ար-սատա մէպնի, իւչ օտա վէ պիր սուֆա վէ պիր գուուեու, վէ չէհրի սէքսէն զը-քիրալը, վէ Թահթընտա մէտտուտ տիւ-քեանը միւշթէմէլ ախչապ պիր պապ մէն-զիլ։

3 . . 400 Քէչէճիլերտէ Դարապաղ մա-հէլլէսինտէ Դալֆա սօքաղընտա, Թէր-պիան եիկրմի պէշ զիրա պիր գըլթա մէն-զիլ արսասը։

1 . . 2200, 1750, Պօեաճը գարեէ-սինտէ, Քիլիսէ սօգաղընտա, պէր մու-ճիպի Թէմսիք իքի եիւզ եիկրմի զի-րա պիր գըլթա ֆուրուն արսասընընն խա-միս հիսսէսի, վէ հիսսէտարլարը Թա-բաքճընտան հիսսէլէրինի ախէրէ ֆէրաղ իտէճէքլէրի։

42 . . 6250, Էյրի գաբու գուրպին-տէ Ավճը պէյ մահէլլէսինտէ, Շիճէ-խանէ ճատտէսինտէ եիւզ եիկրմի զիրա արսա եիւզէրինէ մէպնի, պէշ օտա, վէ պիր սուֆա, վէ պիր գուուեու, վէ իւչ եիւզ զիրա պաղէյի միւշթէմիլ, ախչապ պիր պապ մէնզիլին սիւլիւս հիսսէսի իլէ պաղէէնին բուպի հիսսէսի, վէ հիսսէ-տարլարը հիսսէլէրինի մահլիլ իլէ պէ-բապէր ֆէրուխտ իտէճէքլէրի։

14 . . 12000 Արնաուտ գարիեէսին-տէ Անպարը տէրէ ճատտէսինտէ, ալ-թը տէօնիւմ պիր գըլթա պաղ իլէ իքի տէօնիւմ պիր գըլթտ չիլէք թարլասը։

299 . . 15000, Մահմուտ բաշատա Մահմուտ բաշա ճատտէսինտէ, ալթմըշ զիրա արսատա մէպնի, վէ եիկրմի զի-րա պաղճէյի միւշթէմիլ, չէհրի ալթը եիւզ զուրուշ քիրալը քեարկիր պիր պապ հավրթը տիւքեանընընն բուպի հիսսէսի։

4 . . 2500, Մահմուտ բաշատա Պէզ-ճիլէր սօգաղընտա, գըրդ զիրա արսատա մէպնի չէհրի եիւզ եիկրմի զուրուշ քի-րալը, պիլա հավա քեարկիր գահվէ, վէ սուճու տիւքեանընընն բուպի հիսսէսի։

301 . . 17500, Մահմուտ բաշատա Մահմուտ բաշա ճատտէսինտէ, եէթմիշ զիրա արսատա մէպնի, վէ օն պէշ զիրա պաղճէյի միւշթէմիլ, չէհրի սէքիզ եիւզ զուրուշ քիրալը քեարկիր պիր պապ հա-զրրթը տիւքեանընընն բուպի հիսսէսի։

(1) Ճիւմիլէլերին պաշլարընտաքի իլք բա-գամար մահլուլաթընն նիւմէրօլարընը, վէ իքինճի հիզատաքիէր գրյմէթի մուխամ-մինէլերինի, վէ իւչիւնճիւ հիզատաքիէր տախի պէտէլի միւպայիտէլերինի պիլտիր-մէքտէ տիրլեր։

Պաղը տէվայիր իչին պիր սէնէ զարֆընտա լիւզումի օլան, պիրին-ճի Նիւգասմէէլ նամ մատէն քէօ-միրիւ, տէրտէսմի միւնագասա օ-լուպ, աղօստոս յումինին օթուզ պիրինճի բազար երթէսի կիւնիւ, գարարը գամի վերիլէճէկինտէն, իթայէ թալիպ օլանլարընն, եէվմի մէզբիւրտէ սաաթ պէշտէն օնա գատար խաղինէ.յի խասսէ.յի շա-հանէեէ կէլմէլերի,

26 աղոստոս 97 2—3

ՇԻՖԱ. ԻԼՔ ՊԱՀԱՐՏԱ.

WILHELM'S

ՎԻԼՀԷԼՄ

ԱՌԻՒԲԻԲԻ+ ՈՌԻՒԲԻՒՄԲԻ+

ԳԱՆԸ ԹԷՄԻԶԼԷՑՈՒՃԻ

Զ Ա Ց

ՖՐԱՆՑ ՎԻԼՀԷԼՄԻՆ

ԹԷՐԹԻՊԻ

Նոյն Քիբշնիտ Եէնճէճը պաշը

Մէզքիւր Զայ, Նիքրիս Իլէթի-նէ, օյնագ եէրլերի սըզըլարը-նա, չօճուգլարընն տիզլէրճէ վէ աեագլարճա զայիֆլիքլէրինէ, էսկի սանճըլարա, տայիմա թէ-չէնիշ իթմէքտէ օլան եարալա-բա, գըզըլ, գըզմարգ, վէ չիչէք նէվինտէն օլան, վէ ֆամիլեա-տան ալընմըշ պուլունան խաս-թալըգլարա, վէ եիւզտէ վէ վի-ճուտտա հասըլ օլան տիվիճիք, չիպան, վէ թէմրէյի նէ վինտէն օլան իլէթլերէ, ֆրէնկիյէ տա-յիր մարազլարա, վէ գարաճիչէր հասթալըգլարընա. մաեասըլա, սարըլըղա, վէ տայիմի օլան էթ, վէ սինիր, վէ օյնագ, վէ քէմիք իլէթլերինէ, վէ միտէ ֆէսատալ-ընա, վէ իտրարա տայիր իլէ թ-լերէ, վէ պէլ կէվզէլիկինէ, գա-տընեա վէ երքէք զայիֆլիքլ-երէ, պօղազ իւֆիւնէթինէ, վէ էմրազը սայիրէյէ գարը իս-թիմալ օլունուր բէք շիֆատար պիր մուալիճէ օլուպ, շահանը իթիբար չէհատեթնամէլէր իլէ-տէ թաստիգ գելընմըշ տը քի, արզու իտէն զաթլարա, մէզ-քիւր չէհատեթնամէլերտէն մէճ-ճանէն վիրիլիր։

Մէզքիւր Զայտան, հէր բա-քէթտէ սէքիզեր քեաղըտ պու-լունմագտա օլուպ, վէ բաքէթի գըյմէթի իսկ 2½ ֆրանգ տըր։

Մէզքիւր Զայըն թագլիտէրի-նին անլաշըլմասը իչին իւզերէ-րինտէ պուլունան, վէ իսթիմալի ճայիզ կէօրիւլէն մէմալիքլէր-տէն իթա պույրուլմուշ օլան մարգարա, տիգգաթ օլուն-մագըզ իգթիզա իտէր։

Մէզքիւր Զայ, Իսթանպօլտա, եէնի-ճամի ճատտէսինտէ վագը ճՅ վէ ճ5 վէ ճ7 նիւմէրօլար իլէ միւրագգամ Տէլլա Սիւտա էճ-զախանէսինտէ պուլունմագտա։

ՇԻՖԱ. ՍՕՆ ՊԱՀԱՐՏԱ.

ՏՕԳԹՕՐ

ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ

Տօգթէօրու միւմանլէյէ, սա-պըգը վէճհ իւզրէ, եալընըզ ֆը-ըէնկի վէ պէլ սօսուդլուղու, վէ ումումի ալէաթը թէնասիլիեէեէ (ծննդական գործարանաց վերա-բերեալ), վէ խտրար եօլարընա տայիր խասթալըգլարա տիւչար օլանլարընն էմրի թէտավիլէրի ի-չին, հէր կիւն սաաթ տէօրթտէն օնա գատար, Պաղչէ գաբու-սունտա Համիտիյէ թիւրպէսի սրբասընտա վագը 32 նիւմէրօ-լու Սինապեան Վիչէն էֆէնտի էճզահանէսինտէ, վէ բազար կիւնէրի տախի, Պէ.յօղլունտա Սադրզ աղաճը ճատտէսինտէ վա-գը 27 նիւմէրօլու.քէնտի խանէ-սինտէ, քէ.յֆիսիզէրի գապուլ իթ-մէ.քտէ տիր։

ՄԻՆԱՍ ՉԵՐԱԶ

ԳՐԻԶ ԵՒ ՍՈՒՐ

Արամեան տպարանէն ելած ա-ռեղինակութիւնը նուիրուած է Հ-մայրերուն։ Բանասիրական և վի-ճաբանական բազմաթիւ յօդուած-ներէ զատ, կը պարունակէ ընդար-ձակ և հետաքրքրաշարժ ներածու-թիւն մը, որոյ գլխաւոր նիւթերն են. —Գրիգոր Տրզնեցու յարուցած պայքարն, Ս. Ոսկանեանի մի ան-տիպ նամակն ի նպաստ աշխարհա-բարեանց. 1855ի Պատրիարքական հրաժանքն ի նպաստ գրաբարեանց, Կովկասեան յեղափոխութեան պատ-մութիւնն, Վարժապետական խնդ-դիր, Արարատեան ընկերութեան ծագումն, լեզուի բարէնորոգում, Հեղինակին ապագայն պաշտօնով երկրորդ ուղեւորութիւնն Անգղիա, աեսակցութիւնը Անգղիոյ Մրէնսիլէն գրագէտին հետ, Անգ-ղիոյ Զինկեասէնէրու լեզուին զար-մանալի նմանութիւնը Հայերէնի հետ, Ֆրէնսիլէնի Հայերէն սովին և ի նպաստ Հայերէնի գրած նա-մակին, լեզուատպարքար, Անանիա և Արամազդ, Գարագաշեան և Բէլ-եան, և.ն. և.ն.։

Կը ծախսի Պօլսոյ բոլոր Հայ գրավաճառաց քով, Ղալաթիոյ Գր-միսրոն խանին եօտւը 23 թիւ խա-չատուրեան և Վրոյրի թղթավաճա-ռանոցը։ Բերա Դիւնէյի դիմաց գրատունը։ Դին 8 ղրշ։

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԵՎՐՕՊԱ ՖՕՐՍԱԼԱՐՕ

Լօնտրա 8 սեպտ.

Ինկլիզ	գօնսօլիտ	99-3/8
Էսկամը	Ուսմանիէ աչլարը	17-5/16
»	» գարանտը	17-1/2
1865	Իսթիգրազը	19-3/4
1869	»	19-3/8
1871	»	78-3/4
1872	(Պօնտիւ Թրէզօր)	32-
1873	»	19-5/8
Օսմանլը	Պանգասը	19-1/4
Ռուսիա	իսթիգրազը 1873	90-1/2
Մըսրը	իսթիգրազը պիրլէշմիշ	78-1/4
»	իմթիեազը (շըմէնը.)	98-3/8
Տէվլէթի Ալիէնին	1877 իսթիգ. բրաղը	94-
Տաիրա	սանիէէ	77-1/2
Մըսրը	Բօչիւտ իսթիգրազը	96-1/2
1877	Մոճարիսթան էհամը	100-7/8
Դամպիօ	Բարիզ	—

Բարիս, 8 սեպտ.

Ֆրանսզ	ֆօնտսօսու 3 %	83 75
»	» 3 %	116 50
Էսկամը	Ուսմանիէ աչլարը	17-80
»	» գարանտը	18- 5
1865	Իսթիգրազը	102-
1869	»	100-
1873	»	102-
Ռումէլի	չըմէնը. Թահվիլա.	65-
Օսմանլը	Պանգասը	742-50
Դրէտի	Լիոնէ	950-
Ռուս	ֆօնտսօսու 5 % (1877	93-1/2
Ռուսիանըն	Շարք իսթիգրազը	93-
Իթալիա	ֆօնտսօսու	90-10
Մըսրը	իսթիգ. պիրլէշմիշ	399-37
Իսբանեա	խարիճի իսթիգրազը	26-1/2
Գամպիօ	Լօնտրա իւզէրինէ	25-33

Բարիս, (Պուլվար) 8 սեպտ.

Ֆրանսզ	ֆօնտսօսու 3 %	-
Էսկամը	Ուսմանիէ	-

Վիէննա, 8 սեպտ.

Լօնտրա	իւզէրինէ գամպիա	-
Ռումէլի	տէմիր եօլ թահվիլաթը	-

ԳԱԼԱԹԱ ՖՕՐՍԱԼԸՐ

Էսկ. Ուսմ.	օգոստ. 27 ազմ. գբ.	18-25
» »	օգոստ. 28 սպկ. աչ.	18-55
» »	Էն եիքսէք	18-55
» »	Էն աշաղը	18-55
» »	Մասթ 5 տէ	18-35
1863	Իսթիգ. (Մութօն) 6 % ֆ.	96-
1865	» » 6 % ֆ.	96-
1869	» (Բինար) 6 % ֆ.	95-
1872	» (Պօնտիւ Թրէզօր	31-
1873	» (Բինար) 6 % ֆ.	93-
Ռումէլի	չըմէնտրֆէր	58-
Բարար	զուրուշ	-
Հէվալէսիզ	»	30-
Ագչէ	ֆայիզի %	9-

ԱԳՕՏՕՆԼԱՐ ՖՈՒԵԱԹ.

Դրէտի ժէնէրալ 6 %	7-15
Սօսիէթէ ժէն 6 %	5-24
Իսթանպոլ Պանգասը	12-30
Սօսիէթէ Օթօման	4-10
Թրամվայ 5 %	390-
Լավրիօմ (մատէն)	148-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 դրչոան	Ղ. Փ.
Ինկլիզ լիրասը	109- 3
Ֆրանսզ ալթունու	87- 5
Բոլ	89-30
Դրիսմից ալթունու	51- 5
Պէեազ մէճիտիյէ	107-15
Մէթալիք	203-1/2
Պէլիք	207-1/2
Ավթըշդ	126-1/2
Պագըր	680-
Գարպոն գայիմէսի զարիք	861-

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Էն եիքսէք	1037-1/2
Էն աշաղը	1037-1/2
Մասթ 8 տէ	1037-1/2

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ—ԿԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՆՈՍԵԱՆ